

5270

Оңындағы жаңы
жыл

ЗКН19
4-180

Հ. ՕՊՈԼԵՆՍՊԱՆ

Հ 9 =

ԳԱՐՈ

(ԱԿՄՈՆ ՏԵՐ - ՊԵՏՐՈՍԻԱՆ)

Թարգմանիկ

ՕՐ. ՄԱՐԻ ՏԵՂԲԵՐԴԵԱՅԻՆ

1937

ՀԿՊ19

Կ-180

ԳՈՐԾՎՐԴԱՅԻՆ ԳՐԱԾՈՒՆ

LIBRAIRIE POPULAIRE

BLD. DE FRANCE N° 32 - ALEP (SYRIE)

ԳՐԱԴՐԱՄԱՅԻՆ ԳՐԱՏՏԱԿԻՆ

ԿԸ ՏԱՐԱԾՔ՝

Հայերէն, Ֆրանսերէն, Արաբերէն
Գրականութիւն եւ Մամուլ

ԿԸ ՀԱՅԹԱՅԹՔ՝

Խորհրդային Հայաստանի
Գրականութիւն եւ Մամուլ

ԿԸ ՍԱԱՆՁՆՔ՝

Տպագրական ամէն և
սակ գործեր

ՅԿՊ19.
Կ-180

10 AUG 2005

14 NOV 2005

Ա. ՕՊՈԼԼԵՆՍԳԱՅԱ

ԳԱԱՄԾՈ

(ՍԻՄՈՆ ՏԵՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ)

5233

Թարգմանեց՝

ՕՐ. ՄԱՐԻ ՏԵՅԻՐՄԵՆՃԵԱՆ

ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ԳՐԱՏՏԱԿԻՆ
LIBRAIRIE POPULAIRE
BLD. DE FRANCE N° 32 - ALEP (SYRIE)

2012 SEP 2013

5270

ԳԱՅՈՒՄ

ԻՍԿԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՄԸ ԿԵԱՆՔԸ

ՄԱՆԿՈՒԹԻՒՆԻ ԵՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԻՒՆԻ

ՏՊ. ԷԼ - ՄԱԱՐԵՖ
ՆՀԱՆՊ ՔՆԼՏԵՐ
Համամ Էլ թէլ փողոց



18724-58

Ընկեր Գամօն, բուն անունով Սիմոն Տէր Պետրոսեան, ծնած է Մայիս 15ին Կորի (Թիֆլիս) նահանգին մէջ: Ան հարուստ յանձնակատարի մը զաւակն էր:

Գամօն, 11 տարեկանին զրկուեցաւ իր գիւղի ծխական վարժարանը, ուր բոլոր դասաւանդութիւնները կը արուեին իրեն անձանօթ եղող ոռուերէն լեզով: Այս պարագան ինչպէս նաև դպրոցի ճնշող մըթնողը և ուսուցման Տէր-Թոթիկեան եղանակները ուշիմ և բնական ձիրքերով օժտուած Գամօնն մէջ խորշանք յառաջացուցին դէպի ուսմունքը:

Իր արթուն ու քննադատող միտքը դպրոցէն ներս գոհացում չգտնելով, ուզզուեցաւ դէպի գործնական կեանքը:

Սիմոն սկսաւ աշխատիւ տունը, երբեմն վարպետ աշտազագործ էր, երբեմն զարբին և մինչեւ իսկ հնարիչ ան հնարից և շինեց ձեռքի հրաշալի ջաղացք մը, կառուցեց հաւաց մը, գետնուղիներ բացաւ անձրեի ջուրը բակին մէջէն հոսեցնելու համար: Այս հնարի-

միտ տղան երեակայեց և իրագործեց տակաւին բազմաթիւ աշխատանքներ:

14 տարեկանին Սիմոն դպրոցէն վտարուեցաւ տեղոյն քահանային թելագրութեամբ, որպէս ըմբռոսու Արդեօք ի՞նչ բանի մէջ կը կայանար Սիմոնի ըմբռոսութիւնը՝ քահանան «ըմբռոս» անուանած էր զայն, որովհետեւ Սիմոն կը սիրէր փափուկ հարցումւներ ընել իրեն: Օր մը ան կը հարցնէր:

— Քրիստոս իրագործ գոյութիւն ունեցած է, ձի՛շ է որ ան աշխարհ եկած է:

Զարական իշխանութեան օրով նման հարցում մը ընելլ բաւական էր դպրոց յաճախելու իրաւունքը կարսնցնելու համար:

Սիմոն թէկ իրեններուն անկեղծ սիրոյն և գուրգուրանքին արժանացած բայց հօրը կողմէ զարտարկապորտ կը կոչուէր, որովհետեւ ան իր ընկերները ժողովրդային ազատասէր խաւերուն մէջ կը գնառէր:

Սիմոն, իր կարգին պատ վերաբերմունք ուներ գէպի հայրը, Սիմոն չէր ներկը անոր իր մօրը հետ ու նեցած կոփեները, չէր ներէր մանաւանդ անոր ազահ վերաբերմունքը իր ընտանիքին և թշուառ աղքար կաններուն հանգէպ. Մինչդեռ իր բարձրաստիճան հիւրերը պատուելու համան ան կը դիմէր ամէն ճութեան ու շուալլութեան:

Մայրը պաշտպանելուն համար Սիմոն յաճախ կը վիճէր հօրը հետո չայրը միշտ արհամարհանքով կը նայէր տղուն անդուսապ ու անկախ ընաւորութեան վրայ և կ'ըսէր ինքնիրեն. «Բայց ո՞վ է այս տունին տէրը, ե՞ս թէ այս պղտիկը»:

Օր մը երբ հայրը ուղեց պատժել անհնաղանդ Սիմոնը, ան կացին մը ճարելով պաշտպանեց ինքնինքը:

Այն օրուընէ սկսեալ հայրը սկսաւ վախնալ իրմէ:

Սիմոն իր բոլոր որտով կապուած էր իր մօրը, որ զինք չատ կը սիրէր: Անոր տիսուր կեանքը մեղմելու կ'աշխատէր, միշտ օգնելու պատրաստակամութիւն ցոյց տալով: Սիմոնի հոգածութիւնը իր մօրը հանգէպ մասնաւորապէս յուղիչ եղաւ այն երկար հիւանդութեան միջոցին, որ ի վերջոյ մահուան տարաւ դինք:

Հօրը հարստութիւնը ֆճացած ըլլալով ընտանիքը զիկումներու և նոյն խակ թշուառութեան ենթարկուեցաւ: Սիմոն երբեմն կը յուսահատէր, չկարենալով իր հիւանդ մօրը պէտք եղած դեղերը և սննդեղէնը հայթայինք:

Մօրը մահէն յետոյ, ան իր կեանքը անցուց քոյլերուն հետ, մօրաքրոջը քով, թիֆլիս:

ԳԱՄՈՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ

Սիմոն թիֆլիսի մէջ շիման մէջ մտաւ Ճուկաշվիլի (Վելալին), և Վարդարեանցի հետ, որոնք իրեն ձանօթացուցին յեղափոխական մարքսիզմի սկզբունքները և զինքը մզեցին կաւսակցական աշխատանքներուն մասնակցելու:

Ծնկ Զատրուշվիլի կը յիշէ որ 1897ին, Զագրօ, իր բարեկամը, իր գործառեղին կը բերէ 16—17 տարեկան Սիմոնը և կ'ըսէ. «Բարեկամս, քեզի ընկեր մը կը բերմ, որ մեծ կորովով տոգորուած է»:

Սիմոն Զատրուշվիլի կը յայտնէ Կուսակցութեան գործն գեր ունենալու ջերմ փափաքը, և երբ իրեն ուշագրութեան կը յանձնեն յեղափոխականի մը վերապահուած լուսնուերը, Սիմոն կը պտտախանէ. «Այնքան ատեն որ գլուխս ուսերուս վրայ կը մնայ, ես

վախ պիտի չունենամ:

Նոյն օրն իսկ ան կը սկսի փոխադրել նախալու վաքայի գրականութիւնը:

Սկզբները Գամօ կը կատարէ պղտիկ աշխատանքներ: Յետոյ ի գործ կը դնէ, ամենայն խոհեմութեամբ, այն բալոր ձանը պարտականութիւնները որ երեն կը վասահուէին, ի յայտ կը բերէ մտքի կարողութիւն և անվեհերութիւն:

1904ին ան կը զբաղի արգիլուած գրականութեան փոխադրութեամբ, Ծուռ. Սոց. Դեմ. Կուսակցութեան կովկասի Պոլեւիկեան Կօմիտէի մօտ, և կաջակցի գաղտնի տպարաններու կաղմակերպութեան: Ահա այս ըջանին էր որ Սիմոն կը ստանայ Գամօ ծածկանունը: Դպրոցը Սիմոնին չէր սորվեցած անսխալուսերէն խօսիլ և իր ընկերները յաճախ, անմեղ կատակներով կը ծաղրէին զինքը իր խորթ հնչումներուն համար Օր մը ան կը հարցնէ. «Ի՞ա՞մօ օթնէսթի», փոխանակ ըսելու «գամու» որ կը նշանակէ «սրունն տաշնիմ»:

«Դուն ճիշդ Գամօ» մըն ես կ'ըսէ իրեն Սդալին ու կը խնդայ: Այն օրէն սկսեալ Սիմոն կը ժառանգէ Գամօ անունը: Շատ մը ընկերներ, որ իրեն հետ աշխատեցան յետագային կովկասի, թեզերսպորկի և արտասահմանի մէջ, զայն միայն այդ անունով ճանչցան:

Գամօն կը յանբեմանէին իր քոյրերուն ու մօքաքոյը նիւթական անցուկ կացութեանը համար, ըսելով թէ ան չէր հետաքրքրուեր անոնցմով, Բայց Գամօ կը պատասխանէր. «Անօթութիւնը փողոց թարփած է քոյրերուն նման հաղարսոր ընչաղուրկ երիտասարդուհիներ, որոնց երջանկութիւնը ձարական թէժիմին տապալումով միայն կարելի է իրականացնել»:

Գամօ մէծ հարպիկութեամբ կը շարունակէ թեր-

թերու և գրքոյիներու փոխադրութիւնը: Հնարամտութեամբ յուսախար կ'ընէ ան բոլոր լրտեսներն ու «աշալութ» սատիկանութիւնը: Գիտէ այնքան վարպետութեամբ հագուիլ ծպտուիլ որ իր մօտիկ բարեկամներն իսկ չեն կրնար զայն ճանչնալ:

Փողոցին մէջ կինած մը կը վագէ, գլխուն վրայ բանջարելէնի կողովով մը: Արմուկի հարուածներով, հրմշտուքսվ, հաղիւ ճամբայ կը բանայ աղմկարար ամբոխին մէջէն: Ասդին անդին մարդիկ կը կատակեն, վիրասորիչ խօսքեր... Բայց կինսոն երբէք չպատասխաներ: Անհոգ կերպարանքով մը կ'անցնի, պրտեսներուն, սատիկաններուն քովէն: Ահա այսպէս է որ Գամօն գրքոյիներու, տպարանի գիրեր կը փոխադրէ:

Երբեմն ուսանող մըն է ան հագուած մասնագիտական գպրոցի յատուկ շքեղ համազգեստ, երբեմն երկրորդ կարգի վակոնի մը մէջ՝ մեծահարուստ հօր մը զաւակը: Կիները լաւ աչքով կը նային այս համակրելի ճամբու ընկերոջ, իրեն աել կը պատրաստեն: Քաղցը խօսակցութիւններ... ժամանակը շուտ կ'անցնի, կը համնին: Մեր հերոսը՝ կ'առնէ պայուսակը որ իրեն չափ վայելուչ է ու սատիկաններու մօրուքին տակէն կ'անցնի:

Ամառնային տօնական օր մըն է, արուարձանի մը մէջ՝ ժողովուրդը շոգեկառաքի վակօններուն մէջ կը խոնուի քաղաք վերապառնալու համար: Նոյն միոցին ամէնուն աւշադրութիւնը կը գրաւէ խեղճուկ կերպով հագուած գիւղացի մը, ձեռքը հաւկիթներով լեցուն մեծ կոզով մը բռնած:

Գիւղացին կը մտնէ թ. կարգի վակոնի մը մէջ: «Աղոտա գիւղացի, ի՞նչ յանդգնութեամբ մտար հոսքարի՛չ վարի՛չ, զուրս ըրէք այս մարդը, կը պոռան հարուստ տիկինները, սարսափի աղաղակներ արձակւ-

լոյ:

«Յարին Աստուած, կարելի՞ է աղքատ մարդ մը վոնտեր; Երբորդին մէջ կհնալիք տեղ չկայ. հաւկիթ-ներս կը կոտրին:»

Երկար վիճաբանութիւններէ ետք բարի պաշտօնեան կը թոյլատրէ որ կողովը մնայ վակօնին մէջ և Գամօն առանց ճանչուելու ճամբորդներէն ։ «Հաւակիթները» իրենց անզը կը հասցնէր: Իբր ստորերկրեայ աշխատանքներու փորձառու մասնագէտ, Գամօն՝ իր ընկերներուն անովերապահ վասահութիւնը կը վայելէ: Միշտ իր կարծիքը առնելու կուգան այլ և այլ խնդիրներու մասին: Իրեն կը տեղեկացնեն նոյն խկամենագաղտնի աշխատանքները: Ընկ. Պարօնը (Պիտինէշվիլի) միայն Դամօխն կուտայ, Կուսակցութեան արդիւուած գրականութեան Գութայիսի մթերանոցի հասցէն: Ընկ. Պարօնը այս մթերանոցը հաստատած էր զարգոցցիչ գործարանի մը մէջ և ոստիկանութիւնը Երբէք չկրցաւ զայն երեւան հանել:

Բայց Գամօն միշտ չէր կլանուեր ստորերկրեայ աշխատանքներով: Երբեմն ան կը մասնակցէր հրապարային ցոյցերու և գործադուներու:

1903ի Ապրիլ 27ին կը մասնակցի Մայիս Մէկեան ցոյցին:

Կովկասի Ս. Դ. Արհեստակցական Միութիւնը որոշած էր որ Մայիս Մէկեան ցոյցը կատարուի միեւնոյն թուականին Պագտսի, Թիֆլիսի և Պաթումի մէջ: Պայքարի բնոյթ կրօգ բուռն ցոյցերը տեղի ունեցան խանդապառ մթնոլորտի մը մէջ: Գամօն կը շքչէր հրապարակի վրայ, խաղախ շըջիկ պահակախումբերու քթին տակ, և արհամարհական եղանակով մը կ'ըսէր իր ընկերներուն. — «Յաջորդ անգամին տասներակ մը աղաւնիներ պիտի գնեմ, անոնց ոտքերուն կարմիր ժապաւէններ պիտի կապեմ և ցոյցի ատեն պիտի

թուցնեմ, թող փորձեն ցրուել այս ցուցաբարները:

Կէսօրին, Գամօն կը պարզէ կարմիր գրօշակը և հակառակ խաղախներուն յարձակման կը փախցնէ զայն, առանց օձիքը ձեռք տալու Այնուհետեւ ան կը մասնակցի Կուսակցութեան երկրորդ Համագումարին պատուիրակներ զրկելու աշխատանքնն:

Ոստիկանական ամբաստանագիրը իրեն վերագրեց 11 տպարաններու կազմակերպութիւնը: Գամօն ձեռնարկած է Աւշապատի տպարանին հիմնումին: Այդ քաղաքի պրոլետարական թաղին մէջ կը գտնէ լքուած, հին տուն մը, որուն բակին մէջ կարնակ ջրհոր մը: «Ուսացարաբուհի» մը (յեղափոխականուհի Բաբէն) կը հաստատուի այդ տնակին մէջ: Կը լուայ ճերմակեղէններ: Գիշերը հորին մէջէն գետնուղի մը կը փորեն դէպի այն սենեակը, ուր կ'ուղեն տպարան հաստատել: Փորելը, հողը գուրս հանելը, օղաւէտումը, տախտակամածի պատրաստութիւնը, այս ամէնը գժուար ու վտանգաւոր աշխատանքներ թէհ, բայց վերջապէս տպարանը պատրաստ է:

Հիմայ պէտք է զբաղիլ «արտադրութեան գործիքներու» տեղաւորումով:

Բայց այս գժուարութիւնն ալ շուտով կը հարթըւի ու մամուլը կը սկսի աշխատիլ:

«Լուացարաբուհին» չի խորչիր գործէն: «Ճերմակեղէն»ի կողովը միշտ կ'երթայ կուգայ: Տանտիբուհին ուրախ է որովհետեւ բազմաթիւ երիտասարդներ բա-

կին մէջ գնդակ խաղալու պատրուակին տակ կը ծառայեն որպէս հաղորդակցութեան միջոցներ:

Գամօ իր աշխատանքի բաժինը կը բերէ նաև գութայիսի գաղանի տպարանի հաստատման որ 1904 —1906ին Սրեմտեան վրաստանի մէջ շատ կարեւոր դեր խաղաց: Այս տպարանը հաստատուեցաւ երկրաշափ վասօ Կոկիլաձէի տան մէջ: Կոկիլաձէն իւանութապանի մը քով վարձու սենեակ ունենալուն յատարարութիւնը դրած էր: Յաջորդօրը, Ընկ. Վալիքօ Լիմանան տունին մասին տեղեկութիւն առնելու կուգայ: Ամսական 4 ըստպիի կը վարձէ սենեակը, ինքզինքը կը ճանչնէ Անտրէ Նեմզափէ անունով անմիջօրէն գործի կը լծուի:

Ան շատ խոհեմ չէր, յաճախ տպարանէն կ եւ լէր մելանի բիծերով ու կապարի փոշիներուն մէջ թաթիսուած: Տան մը մէջ բանտարկեցին զինքը բաւական տեսն, գաղտնի աշխատանք տանելու կերպերը սորվեցնելու համար:

Որոշուեցաւ տպարանը աւելի գաղտնի տեղ մը փոխադրել:

Փոս մը կը փորեն, սենեակին արեմտեան պատին քով որուն ետեւը 3—4 մէթր երկարութեամբ նրբանցք մը կար: Ննջասենեակին դիմացի պատը կը վերցնեն, անոր տեղը փայտէ շրջանակ մը կը զետեղին ու զայն կը կապեն կաղնիէ սիւնի մը: Շրջանակը կը պատեն կղմինտորով ու սիմէնթով, վրան կը հաստատեն երկու զսպանակառոր կղպանքներ և պողպատեայ երկու նիքեր, այնպէս որ դուռը կատարելապէս

կը գոցուի ու ննջասենեակին միայն ճերմակ պատ մը կ երեւայ:

Դրան նիքերէն չուան մը կը կախեն, որը վոքք ճախարակներու վրայէն անցնելէ վերջ նրբանցքին միւս պատին մէջ կը կորսուէր երբ Վալիքօ առւնէն ելլէր կը գոցէր գաղտնի դուռը: Զայն բանալու համար պէտք էր մարանը մտնել ու պարանը գտնել մութին մէջէն: Լուցկիի գործածութիւնը իրեն արգիլուած էր:

Այս հեղուցիչ նեղ տնակին մէջ աշխատիլը բաւական դժուար էր, տպարանէն կը պահանջուէր ահագին արտադրութիւն, ձեռքով գարճելիք հասարակ մամուլով մը, եթէ նոյն խոկ 24 ժամ ալ աշխատէին, գարճեալ չէին կրնար այս գործը գլուխ հանել:

Կ'որոշուի հաստատել ամերիկեան մամուլ մը, հարկ էր զայն թիֆլիսէն բերել տալ: Այս ձեռնարկին ալ բաւական յանդուգն գործ մըն էր, բայց կարծես Գամօն նման աշխատանքներու համար ստեղծըլուած՝ այնքան սպասաւած «Ամերիկեան»ը բերել կուտայ: «Ամերիկեան»ին համար կ'ընդգրածակին տպարանը, նոր շինութեամբ մը, ուր՝ ող առնելու համար, փոքրիկ լուսամուտ մը կը բանան: Հոն է որ աւելի վերջերը, անպէտք թուղթերը կը վառեն: Երբէք չպիտի մոռնամ, կ'ըսէր Կոկիլաձէ, Վալիքօյի ուրախ դէմքը, երբ տեսաւ որ Գամօն տպարանին դուռը չէր կրնար գտնել: Վալիքօ անհունօրէն կը հրճուէր, ըսելով, քանի որ Գամօն չէր կրցած գտնել, ոստիկանութիւնը ուրեմն երբէք չպիտի կարենար գտնել զայն:

Վալիքո անխոնջ աշխատող մըն էր Գիշերը
Կոկիւածէի տեղը կը գրաւէր: Տպարանին աշխատա-
ւորներէն մէկը միշտ պատրաստ էր որոշ կէտի մը
վրայ, երբ պահակախումբի մը գալը լսէր «Ամեր-
րիկեան»ը կը կենար, տրուած մասնաւոր նշանի մը
վրայ:

Սոյն տպարանին մէջն է որ երկար ատեն
պահեցին Գլիլերի գանձարանէն գրաւած գրամը:

Աւելի վերջերը այս գումարները ար-
տասահման զրկուեցան զէնքերու գնման համար:

Բայց ոստիկանութիւնը սկսած էր հետապլնո-
գել տպարանը, զոր պէտք էր փոխադրել այլուր:

Պարոնը, կուսակցութեան Դութայիսի կոմիտէի
անդամներէն, նոյն քաղաքին մէջ բանտարկուած
էր այն ատեն, ան վանօին յանենեց այս գործին
կարգադրութիւնը Աղատ արձակուելէն վերջ, Պա-
րոնը իր անձնական սենեեակին մէջ գտաւ տպարա-
նը Գալոնի աշխատանքին ամէնէն աարբական օրէնքա-
ները դրժուած էին. բայց ընկերները ուրիշ մի-
ջոց չունէին Անոնք խորհած էին թէ Պարոնը բան-
տարկուած ըլլալով, իր տունը զերծ պիտի մնար
ոստիկանական հետապնդումէ:

1903ի վերջերը, երբ Գամօն գալոնի թերթերով
լեցուն պայտասակ մը կը փոխադրէր, Պաթումի կա-
յարանին մէջ կը ձերբակալուի: Թէկ իսկոյն փա-
խուսափ ծրագիր մը կը յդանայ, բայց 9 ամիս վերջ
միայն կը յաջողի փախուստ տալ: Բանտարկեալնե-
ներու պառութի միջոցին, ան 3 մէթր բարձրութեամբ
քար մը նշմարած էր որ անշտավորէն բանտին

պատէն բարձր էր: Պահակը երբ կռնակը կը դար-
ձնէ, Գամօն օգտուելով առիթէն կը ցատկէ կա-
տուի մը նման այդ քարին վրայ, Բաղուկներովը
պատին բարձրութենէն կը կախուի ու վար կը նետ-
ուի Քանի մը վայրէեան անցնելէ յետոյ իր բա-
ցակայութիւնը կը նշմարուի, բայց ոչ ոքի մտքէն
կ'անցնի թէ բանտարկեալը կրնայ պատին վրայէն
ցատկած ըլլալ:

Բակին պատին մէջ երբ Գամօն կը գնտուէին, ան
արդէն անհետացած էր առանց հետք ձգելու:

Գամօ աղատուած՝ դարձեալ կը լսուի կուսակ-
ցական աշխատանքին:

Բանտար գտնուած միջոցին Բ. Համագումարին,
մէջ տեղի ունեցած քաղաքական բաժանման լուրը
կ'առնէ, ու կը կանգնի Պոլշելիքներու կողքին երբ ա-
սոնց և մենշեվիկներու միշեն Գ. Համագումարի հրա-
ւերման շուրջ վէճը սաստկացաւ և մենշեվիկները կը
ջանային կովկասի Պոլշելիք կօմիտէէն բաժնել կու-
սակցական կաղմակերպութիւնները՝ Գամօ բոլոր ու-
ժով անոնց քայլայիչ գործունէութեան դէմ կանդ-
նեցաւ: Այս միջոցին անիկա թիվլիսի մէջ կովկասի
ստորերկեայ տպարանը կը վարէր երբ թիվլիսի
Քաղաքային Կօմիտէն մենշեվիկներուն ձեռքը ան-
ցաւ, ուղեցին տպարանը ձեռք առնել Գամօ քա-
ջաբար դիմադրեց ու զայն պահեց Պոլշեվիկներուն
ձեռքը:

1904—1905ին ամբողջ երկրին մէջ տեղի ու-
նեցած յեղափոխական շարժման արագ ծաւալման
ընթացքին, մանաւանդ Յունուար 9էն ու Մանչսւ-

բիոյ մէջ ձարիզմի կրած պարտութեան լուրերէն վերջ յեղափոխութեան մակրնթացութեան ալիքները սկսան հետզհետէ գէպի վրաստան տարածուիլ Շնորհիւ այս յեղափոխական շարժման ժողովրդային հանգամանքին պայքարի կազմակերպութիւնները կը վայելեն լայն համակրանք և նոյն իսկ ամենայան դուգն քայլերն իսկ յաջողութիւն կը դանեն:

Կառավարութիւնն ու ստիկանութիւնը սարսափած՝ կը խուսափին որեւէ բախումէ ժողովուրդին հետ ու կը մասնուին խուճապի:

Բանուրական և գիւղացիական յեղափոխական շարժումը Վրաստանը կը զնէ մեծ եռուղերի մէջ:

1905ի յեղափոխութեան ամենաբարձր աստիճանին վրաստանի կարգ մը շրջաններն ու գաւառները կը հիմնեն իրենց յատուկ ինքնափար իշխանութիւնները

Ասոնցմէ իւրաքանչյուրին «նախագահ» ու օրէնսդիրը կուսակցական կօմիտէ մըն էր,

Աւելի վերջերը, յետադիմութեան տարիներուն կուրիի, Սենագի, Գլըբիլի և Սօթչէի հանրապետութիւններուն գէմ հետապնդումներ կըլլան:

Հանրապետութիւններէն ամէնէն նշանաւորն ու ինքնափարը կուրիինը եղաւ, ուր յեղափոխական շարժումը ամբողջ աշխատաւոր ժողովուրդը իրեն միացուց: Հոս քաղաքական դիտակցութիւնը, կազմակերպութեան աստիճանը և յեղափոխական կարգագործութիւնը իրենց գագաթնակէտին հասան, որոշուեցաւ կառավարական հաստատութիւնները ձեռք առնել:

Սշխատաւոր ժողովուրդին կուսակցութեան տուած ամսական վճարումներով կը գնուէին զէնքերի Յեղափոխական ժողովուրդը կը գրաւէր նախակին կառավարական մարդոց զէնքերու վերջապէս կարելի եղած միջոցներով մարդիկ կը զինուէին: Կուրիի կուսակցական կօմիտէի կից կազմուած յեղափոխական սպայակոյտ մը կը զեկավարէր տապալուած իշխանութիւնները զինաթափելու և ժողովուրդը զիներու դորձը: Զարական տպարանները կը փոխուէին ժողովրդային տպարաններու. դատարանները ժողովարդին կողմէ ընտրուած յեղափոխական դատարաններու, շըշանային վարչութիւնն ալ՝ գէմոկրատական վարչութեան, Վարժարանները զեկավարելու համար կըթական վարչութիւն մը կը հաստատուի:

Գիւղացիները կը մերժեն իրենց ագարակներուն տուրքերը վճարել մեծ հողատէրերուն ու պոյքօթի կ'ենթարկեն զանոնք:

Յեղափոխական ժողովուրդը անգործէն կը յարձակի լրտեսներու, դաւադիրներու ու գողերու վրայ:

Արդիւնքը՝ Կուրիի մէջ կատարեալ հարգապահութիւն կը տիրէ: Ազգային հակամարտութիւնները կը տկարանան ու կը հաստատուին աղդութիւններու եղբայրական համագործակցական կօմիտէների:

Կուրին այնքան աղատ շրջան մը եղաւ որ թիֆլիսի, Գութայիսի, Պաթումի Քաղաքական ոճարագործները փոխանակ արտասահման փախչելու հոն կ'ապաստանէին:

1905 թ. Օգոստոսին, ձարական իշխանութեան զանազան շրջաններու յեղափոխական շարժումները կը միանան զօրաւոր հեղեղի մը պէս: Ամբողջ երկրին մէջ կը յառաջանայ քաղաքական ընդհանուր գործադրութ:

Զարը կը ստիպուի տեղի տալ և Օգոստոս 17ին, յայտարարութեամբ էը խստանայ սահմանադրական ազատութիւններ: Բայց արհամարհելով այս խստութը յայտարարութեան յաջորդ օրն իսկ կառավարութիւնը կը ձեռնարիէ ջարդերու, փաքամասնութիւններու կոտորածին կեդրոնի և ծայրագաւառներու մէջ:

Կոլլասի փոխարքայ Կոմս Վորունցով կը ստիպուի երկու մենչէվիք զեկավարներու, Ռամիշվիլի և Ճիվալատվիլի երաշխաւորութեամբ Թիֆլիսի գործադրներուն տրամադրութեան տակ դնել 600 զէնքեր արդիւելու համար ջարդերն ու աղքամիջեան կոտորածնիրը զոք եր սեփական ոստիկանութիւնը պատրաստած էր և որ նոյն իսկ սկսաւ վտանգ հանդիսանալ կառավարութեան յետին նպատակներու իրագործման:

Փոխարքային այս գեմոկրատական ժեսդը զինք աղատ կը կացուցանէր դատապարտութենէ և միւս կողմէ ասիկա զինք ոչ մէկ պատասխանատութեան տակ կը դնէր:

Բայց ընդհանուր գործադրութի և Մոսկուայի ու Ռուսաստանի զանազան շրջաններու ապստամբական շարժումներուն ձախողման լուրը կը հասնի հետագետէ:

Յետադիմութիւնը վրաստանի մէջ գլուխ կը վերցնէ ու հետզհետէ կ'անցնի յարձակողականի:

Անդրկոլկասեան շատ մը կերպաններու երակաթուղինները կը պաշարուին: Թիֆլիսի իշխանութիւնները կ'ուզեն գործաւորները զինաթափ ընել:

ՀՀ Աշխատաւորները, առաջնորդութեամբ Պօլեւիքի խումբի մը՝ գէմ կը կենան այդ որոշման և նախալսվքայի գիմադրութիւնը կը կազմակերպէն:

ՀՀ Պօլեւիքիններէ և մէնչեվիքիններէ կազմուած յեղափոխական սպայակոյտը, որուն կը մասնակցէր Գամօն, ուժերը բաժնեց երեք մասի կարենալ գիմադրելու համար թշնամիի յարձակումներուն առանց խորհելու լերան կողմէ գալիք վրանգի մասին:

Գամօն սակայն աւելի հեռատես, քանի մը ընկերներով լեռ բարձրացան:

Խաղախները յարձակեցան այդ կողմէն, անվեհեր յեղափոխականները կատաղի գիմադրութիւն ցոյց տուին, սակայն այս պղտիկ խմբակէն 9 հոգի գաշունահարուեցան և Գամօն ալ վիրաւոր ուելով ձերբակալուեցաւ:

Երեք ժամ շարունակ խաղախները չարչարեցին զինք, երկու անդամ կախել փորձեցին, որպէս զի ըսել տան զէնքերու մթերանոցին տեղն ու յեղափոխական սպայակոյտի անդամներուն անունները: Երբ Գամօն արինլուայ թիֆլիսի փողոցներէն կ'անցնէին, անցորդները զինք կը զիւէին յուզուած և բարիսթեան աղաղակներով



կ'արտայայտէին իրենց դայրոյթը խաղախներուն
հանդէպ:

Քաղաքին զանազան թաղերէն դիպուածով
ձերբակալուած խոմքերով կը լեցնէին բանտերը:

Գամօի յեղափոխական գործունէութիւնը
սկսած էր ուրանաւալ: Պաթումի բանտէն փախուս-
տը և իր վերջին ընդհարումը խաղախներուն հետ
զինքը հանրածանօթ կը դարձնէին: Ուստի աիրող
անկարգութենէն օգտուելով կ'որոշուի Գամօի անու-
նը փոխել Զայն կը կոչին, զինւորական վարժա-
րանի ուսանող և այն ատեն մեռած Շանշխաչիի
անունով, հարցաքննութեան ժամանակ կեղծ Շան-
շխաչիին չուզէր վկայութիւն ընել ու պարզա-
միտ և շատախօս տղու մը գերը կը խաղայ: Երբ
իրեն կը հարցնեն թէ Գամօն կը ճանչնայ, ան կը
պատասխանէ լայն ժպիտով մը.

—Կը խորհիք թէ ես Գամօն ճանչնալու առ-
տիման յիմար եմ: Անշուշտ կը ճանչնամ դայն:

—Ո՞ւր տեսար Գամօն:

—Ո՞ւր աեսած եմ. բայց դաշտերուն մէջ շատ
կայ անկէ. (Գամօ Վրացերէն բոյսի մը անունն է:

Տեսնելով որ Շանշխաչիի անկարեւոր մէկն
է աղաս՝ կ'արձակին զինքը:

Բայց, մինչ իր թաղին ոստիկանատունը հաս-
նիլը, իրեն պահակ մը պէտք էր ընկերանար: Պա-
րագայ մը որ վտանգաւոր կրնար ըլլալ: Ոստիկա-
նատան մէջ իր այլափոխումը կրնար երեւան գալ:

Պէտք է խուսափիլ անկէ: Կառք մը կ'առ-
նեն:

Ճամբան շնորհալի Շանշխաչիիլի կը խնդրէ
պահակէն որ կառքէն վաս իջնէ, առարկելով որ
քաղաքին, յարգելի բուրժուաները զինք տեսնելով
կառքի մը մէջ, պահակի մը հետ պիտի խորհէին
որ ինք քաղաքական գործի մը կամ գող մըն է:
Սյս ըսելով քանի մը դահեկան կը սպրդեցնէ պա-
հակին ձեռքը ու իր խնդրանքը կը կատարուի:

Պահակը կառապանին խստօրէն պատուիրելէ
վերջ որ ուղղակի պահակատուն քչէ, կամացուկ մը
կառքէն վար կ'իջնէ:

Կառքը կը շարունակէ իր արագ ընթացքը
բայց երբ պահակատուն կը հասնի՝ կառապանը ափ
ի բերան կը մնայ չփխնալով թէ ո՞ւր և ինչպէ՞ս
կորանցուցած է իր յաճախորդը: Սյս անակնկալ
փախուստը ոստիկանութիւնը շուալումի կը մատնէ:
Բանաբը լուր կը զրկեն: Անօգուտ:

ԳԱՄՈՆ ՊԱՅԻ ԱՐԻ ՄԵԶ

Գութայիսի նահանգը յեղափոխականներուն ձեռքն էր թոթիի, Աւզուրկէթի և Գութայիսի մէջ զօրախումբեր կան, բայց անոնք իշխանութիւն հաստատելու ու երկաթուղագծի ապահովութեան համար բաւական ուժ չ'ունին:

Գութայիսի տիրանալու համար զրկուած հեծելազօրքերու և հետեազօրքերու պարենաւորումը պէտք է ըլլայ ծովու համբով:

Այս մէջոցին յեղափոխութեան ելքը բացայաց չէր երկու կողմերուն համար ալ:

Բայց շատ չ'անցած կացութիւնը կը պարզաի, և փոխարքան կը սկսի «իսաղաղեցնել» Անդրկովկասը, սկսելով նախ այն շրջաններէն ուր իւղափոխական շարժումը տակաւին չէր թափանցած: Զինուրական արշաւանք մը, Ալիխանովի զեկավաշրութեամբ Կուրիի նահանգը կը մտնէ: Փոխարքան կը հրամայէ չինայել յեղափոխական կաղմակերպութիւններուն:

Ցետաղիմական շարժումը կը հաստատուի և ընդհանուր յարձակուղականի կ'անցնի: Կուսակցական կաղմակերպութիւնները կը դառնան ստորերկեայ:

Մենշիվիքները, պարտութեան առաջ բարոյալքուած, Գութայիսի համաժողովին մէջ կ'առաջարկեն Գլիրելի գանձարանէն վերցուած 200.000 բուպին կառավարութեան վերադարձնել: Բայց Պոլ-

շեղիքներու ճնշման տակ, այս առաջարկը ետ կ'առանըսի և կ'որոշուի նոյն դրամով արտասահմանէն դէնք գնել, Կուսակցութեան Կեդրոնական Կոմիտէի միջոցաւ:

Զօրավար Ալիխանովի խմբերը կը վերահաստատեն «կարգն» ու կանոնը ամենավայրագ մէթուներով:

Ամբողջ կուրի նահանգը կը ակի էր մատնըւած:

Ոչ միայն գիւղերը, այլ՝ կ'այլէին կեդրոնական քաղաքներն ալ, ինչպէս Աւզուրկէթին: Ժողովուրդէն կը պահանջուէր իշխանութեան վերադարձնել զէնքերը «իսրովարանները և դաւաճանները». տուգանքներ վճարել և զինուրագրուիլ:

Պատերազմական ատեաններ կը կազմուէին և խաղախները փոխարքայի հրամանով անխնայ կը ջարդէին բոլոր կասկածելները:

Ցեղափոխական կազմակերպութիւնները և կուսակցական կոմիտէնները նուազ վնասուեցան, որով հետեւ «աղատութեան օրերուն» անոնք պահած էին իրենց գաղտնի գործերու զեկավարութիւնը:

Կուսակցական աշխատանքը տաժանելի պայմաններու տակ յառաջ կը տարուէր:

Գամօ, գաղտնի աշխատանքի լծուած՝ կ'աշխատէր որպէս վարպետ յեղափոխական մը:

Քաղաքը լեցուած էր պահակական գունդերով, որոնք կասկածելի անցորդները կը ձերբակալէին: Հոս է որ Գամօի ծպտուելու յարմարութիւնը իրեն շատ մեծ ծառայութիւններ կը մատուցանէ:

Գամօն երբէք չէր այլայէր: Վտանգներէն

կազմատուէր, իր զգացումներն ու ձեւքը կեղծելով։ Այսպէս որ մը, առանց ծպտուելու թատրոն կերպայի նրբանցքին մէջ, բանտի անօրէնին կը հանագիտի և ժպտուն դէմքով մը անոր կը մօտենայ ու կ'ըսէ. «Այո՛, այո՛ ես եմ»։

Վայրկեան մը իրար կը նային երկուքն աւ, յետոյ անօրէնը բարկութեամբ, բայց ցած ձայնով մը կ'ըսէ. «Անմիջապէս հեռացէ՛ք, այլապէս ձերբակալել կուտամ ձեւլ»։

Գամօն, բառին բուն առումով, շան մը կեանք կը վարէր։ Երկար գիշերներ լուսցուցած էր ան երկորդ կարգի ժակնի մը նստարանին տակ, կամ գարշահոտ խցիկի մը մէջ, թաճախ անօթի կը մը նար։ Երկար ժամեր աղօթքներ փափալով հայկական եկեղեցին մը մէկ անկիւնը կծկուած, գաղտնի ժամադրութեան մը կը սպասէր։

Ան քննանալու սովորութիւնը կորսնցուցած էր, և նոյն իսկ քննացած պահուն այնպիսի դիրք մը կ'առնէր, որ ամենափոքր անակնկալին կարենար ցատկել ու փախչլ։

Գամօ կը սկսի զբաղիլ զէնքերու փախադրութեամբ և փախուսաներ կազմակերպելու գործով։

Ան յաջողութեամբ 32 ընկերներ բանտէն փախցուցած է, թէ ինչպէս. Մեթեղի դղեակին պատերը կուր գետին վրայ կը բարձրանան. Երկու կողմերէն ան սուզուած է գետերով, երբորդ կողմը փողոց մը կ'երկարի իսկ չորրորդ կողմը միացած է քաղաքին պատիկ տուներաւն։

Այս տուներէն մէկուն մէջն է որ կը ձեռաւարկեն գետնուղի մը փորել և գիշերով 32 ընկերները մէկ անգամէն բանտէն փախցնել։

Միենոյն ժամանակ Գամօն ժբաջան կ'աշխատի համաժողովի պատրաստութեամբ և Սթօքհոլմի Ս. Գ. Կուսակցութեան միութեան գործով։

Յետոյ ան բեթերապուրկ կ'երթայ, քանի մը ամիսներ հոն անցնելու համար, Գամօն ինքնաշխագայմամբ կը զբաղի ատեն մը: Բայց ժամանակարգացմամբ կը սենեակային նման աշխատանքի մը Ամէն կողմ՝ պայքարը բուռն էր, կատաղի կոխներ տեղի կ'ունենային միապետութեան դէմ և մարդու պակասը զգալի էր։

Կուզէին Գամօն ճարտարարուեստական աշխատարական զանգուածներու կազմակերպութեան գործին մղել բայց Կուսակցութեան Կովկասեան Խորհրդաժողովը, հակառակ մենչեւիներու բողոքին, զայն արտասահման կը զրկէ Անդրկովկասի համար զէնքեր ապահովելու գործով։

Արտասահմանի մէջ այս գործը յանձնուած էր կեդր. Կոմիտէի պատուիրակներէն մէկուն և Կովկասցի ընկերներու խումբը, որոնց միացաւ և Գամօն, աշխատեցաւ այս պատուիրակին դեկալարութեան տակ։ Գնուեցան հաղարաւոր հրացաններ, բազմաթիւ գնդացիրներ, փամփուշներ և ձեռքի պղտիկ զէնքեր։

Գամօն, որպէս մասնագէտ, զէնքի հայթայթիին յարգանքը կը վայելէր։

Առաջին անգամն էր որ Կուսակցութիւնը զէնքերու այսքան առատ մթերք մը կ'ունենաւը։

Այս ռադմամթերքը, չսգենաւի մը մէջ տես զաւորելով, ծովով ճամբով Կովկասի թրքական ափերը զրկելու դիտարութիւնը ունեցան, ուրիէ Կովկ

կասի ընկերները, առագաստանաւերով սոյն մթերքը մեծ նաւերէն պիտի փոխադրէին իրենց որոշուած վայրերը:

Կեդը. Կոմիտէի ընդհանուր պատուիրակը Հոգանայի, Պետքայի, Ֆրանսայի, Խոալիոյ և Աւստրօս Հունգարիոյ բոլոր նաւահանգիստները կ'այցելէ և չգտնելու նաւ ու նաւապետ, որ համարձակէր զէնքերու փոխադրութիւնը յանձն առնել: Շատ գժուարէր վրիպեցնել մաքսատուներու հոկողութիւնը, ու բանք կ'ուղէին անպատճառ հասկնալ նաւուն գէպի որ նաւահանգիստն ուղղութիւնը: Վերջապէս Պուլկարիան յանձն կ'առնէ զէնքերու փոխադրութիւնը: Բայց հոս ալ նոր գժուարութիւններ երեւան կուգան, որովհետեւ Պուլկարիայէն զէնքերը ուղղակի գէպի մուսիս միայն կարելի էր զրկել: Գաղտնիքը այն պահուն կրնար երեւան ելլել:

Բայց վերջապէս ելք մը գտան: Մակեդոնական յեղափոխական կոմիտէի ներկայացուցիչներէն մին յանձն կ'առնէ երթալ Պուլկարական կառավարութեան հետ տեսնուելու արտօնութիւն առնել զէնքերը վառնա փոխադրելու համար, բայց թէ այդ զէնքերը կը պատկանին Մակեդոնական յեղափոխական կոմիտէին և թէ հիմայ Թրքահայաստան կը փոխադրէ զանոնք, որովհետեւ Հայերը իրենց հասարակաց թշնամիին, Թուրքիոյ գէմ պիտի ապստամբին:

Արտօնութիւնը ստացուեցաւ, բայց պէտք էր բեռնատար նաւ մը գարձել Բաւական համեստ գումարով մը (30.000 քր.) փոքրիկ զրօսանա: մը իը գնեն: Կարգ մը նորոգութիւններէ վերջ զրօսանաւը

կը յատկացնեն ապրանքներու փոխադրութեան: Սակայն նաւաստիները պէտք էր Ռուսիայէն գայլին: 1906ի ամրան ամէն լան պատրաստ էր գործի լծուելու համար, բայց այս անդամ ուրիշ կարգի վաճառականական դժուարութիւններ երեւան եկան:

Զէնքերը գնուած էին Պուլկարիան կեդը. Կոմիտէի հրամանով, որ կանոնաւորապէս կը հայթայթէր պէտք եղած զբամբ Բայց Սլիոքնումի համագումարէն վերջ մէնչէվիկները մեծամանութիւնն կազմեցին, կեդրոնական նոր Կոմիտէին մէջ, թէկ նախապէս տրուած լիազօրութիւնը հաստատուեցաւ, բայց դրամական առաքումները շատ անկանոն եղան: Կեդրոնական Կոմիտէի ընդհանուր պատուիրակը նամակներ և հեռագիրներ կ'ուղարկէր բայց պատասխանները կ'ուշանային, դրամի պահանջները անպատասխան կը մնային: Ան կը բողոքէր, կը բարկանար, կ'ապացուցէր թէ գործին յաջողութիւնը զէնքերու հայթայթումէն կախում ունի, քանի դեռ Սև ծովու մէջ աշնան փոթորիկները չէին պայտած: Բայց իդուր....

Ոչ դրամը կուգար և ոչ ալ խոստացուած նաւաստիները կուգային:

Խորհելով որ վերջ ի վերջոյ կրնային մեծ աւելներու ենթարկուիլ պատուիրակը ստիպուեցաւ թէթերսպուրկ երթալ, ուր կրցաւ բաւական դժուարութեամբ կեզր կոմիտէէն խլել ինչ որ Կովկասի համար հաւաքուած դրամէն կը մնար տակաւին:

Փոխադրութեան ժամանակը անցած ըլլալով

հաղիւ ուշ աշնան կրցան այդ գործողութիւնը գլուխ հանել:

Օսմայէն զրկուած նաւաստիները մեծ վրա-
տահութիւն չէին ներշնչէր, բայց կարելի չէր ա-
նոնց տեղ ընկերներ կարգել: Նախ ապրանքներու
փոխագրութիւնը պիտի կատարուէր երկու վստահե-
լի յեղափոխական մարտիկներու, ինչպէս Գամօն,
հսկողութեան տակ: Փոթորիկի հետևանքով զբոսա-
նաւը իր ճամբան կը կորսնցնէ Ռումանիոյ ծովե-
ղերքին մօտ:

Նաւաստիներուն խմբակը ցրուեցաւ, իսկ գա-
լով զէնքերուն, ուռմանացի ձկնորսները զանոնք
իրենց մէջ բաժնեցին: Զէնքերը ազատել անկա-
րելի կը դառնայ, որովհետեւ Ռուս գեսպանատունը
գէպքին իրազեկ՝ կը միջամտէ: Այս ձախողանքէն
յետոյ, Գամօ գաղտնաբար Ռումանական սահմանը
կ'անցնի:

Այս առիթ կուտայ ողբերգական իրադար-
ձութիւններու: Ճամբորդները ուղեկորոյս, սստիկա-
նութեան ձեռքը կ'իյնան: 1906ի վերջերը, Գամօ
Կովկաս կը վերադառնայ: Ամբան, տեղի կ'ունե-
նան Սէնթէթերոսուրիկ և Քրոնշտատի զինւորական
ըմբոստութիւնները, որոնք կը վերածուին ապօ-
տամբութիւններու:

Ամբողջ երկրին մէջ բախումներ տեղի կ'ու-
նենան ամենայետադիմական կառավարութեան և
ժողովորդին միջև: Պատերազմական ատեանները
անդամ կը գործէին ու անտեսական և քաղա-
քական տաղնապը հետղհետէ կը ճանրանար և դա-

սակարգային պայքարը երրեմն ուղղակի քաղաքա-
ցիական կոիւներու կը փոխուէր:

1906ի Օգոստոսին Լենին կը գրէր:

«Երբ զանգուածներու շարժումը կը վերած-
ուի կատարեալ ապօտամբութեան, որուն անմիջա-
կան յաղթանակը կը ձախողի՝ յեղափոխական հրո-
սակալին կոիւները անհրաժեշտ կը դառնան վերջ-
նական յաջողութեան համար»:

Ան կ'ըսէր. «Յեղափոխական հրոսակային կոիւ-
ները գիտակից աշխատաւորութիւնը կը մօտեցնեն
ժողովորդի ստորին խաւերուն, գողերուն, մարդաս-
պաններուն: Բայց այդ հրոսակային կոիւները յե-
ղափոխական պրոլետարիատի պայքարի մէկ եղա-
նակը չէ: Յեղափոխական պրոլետարիատը, նմանու-
րինակ կոիւները, պէտք չէ ազնուացնէ, զանոնք
նպատակի շուրջ համախմբելով, կազմակերպէ և իր
կատարեալ զեկալարութեան տակ առնէ հրոսակա-
յին խումբերը: Պրոլետարիատի յառաջապահ կու-
սակցութիւնը, պէտք է ստեղծէ այնպիսի կազմա-
կերպութիւններ, որոնք կարող ըլլան այս մեծ կոիւ-
ներուն, ինչպէս նաև նախամարտերու մէջն զան-
գըւածները առաջնորդելու»:

Սոցիալ դէմոկրատիան պէտք է դաստիարակէ
և պատրաստէ իր կազմակերպութիւնները, որպէսպի
անոնք կարողանան, կատարեալ պատերազմիկներ
դառնալ:

Հետեարար, Պօլեվիկիները կ'ուղէին ոը կա-
ռավարութեան դէմ մղուող կոիւներուն ընթաց-
քին, հրոսակային մագաղումները կուսակցութեան

հսկողութեան տակ գտնուէին և դաշտավարական ու կազմակերպչական գործնական հրահանգներով առաջնորդուէին անոնք:

Հրոսակային կոփեներու նպատակն էր կառաւ վարական գործակալները և ու յետազիմական խումբերու ղեկավարները մէջտեղէն վերցնել և յեղափոխութեան ու մանաւանդ ապստամբութեան համար նիւթական հայթայթել:

Թիֆլիս վերադառնով, Գամօ Հայն յատուկ խմբակին մտաւ, որոն նպատակն էր կուսակցութեան համար դրամական աղբերներ գտնել, պախուստներ կազմակերպել. զէնքեր գնելու և պահելու համար գործել Սոյն խմբակին առաջին գործը Կ'ըլլայ 1907ին Գութայիսի գանձին հռչակաւոր կողովուաթը, որը կուսակցութեան 15.000 ոսկի բուպի ապահովեց:

Ոստիկանութիւնը Գամօն ձեռք անցնելու համար ամէն միջոցի կը գիմէ: Բայց «Կովկասի աւազակ» երբէք չէր բռնուէր Այն ընկերները, որոնք զի՞նքը մօտէն ճանչցած են, կըսեն թէ ան շատ գիւրազգաց էր այն ամէն բաներուն հանդէպ որ կուսակցութեան նիւթականին կը լինասէր: Եթէ իր ձեռքին մէջ ահազին գումարներ իսկ ունենար երբէք 50՝ կոպէկէն աւելի չէր ծախսեր իր անձնաշանք մէտքերուն համար, ու նոյն գումարը կուտար իր խումբի իւրաքանչիւր ընկերոջ: Գամօյի կոռուի մէջ ունեցած աշխատանքներուն կատարեալ ուսումնասիրութիւնները տակաւին չեն եղած:

Մենք միայն իր հերոսութիւններէն մի քանին կը լիչենք: Բայց ան շատ մը ուրիշ պատուաւոր

կողովուտներու և կոփեներու մասնակցած է ու կազմակերպած ուումբերու շինութեան աշխատանոցներ և զէնքերու փոխադրութեան ու պահպանման գործեր:

Գամօի խումբը զէնքի և պայթուցիկներու պէտք ունէր: Անոնք ունենալու համար, Գամօ կ'ուրոշէ Ֆինլանդա երթալ: Պէտք ունէր անձագրի, զոր կը ստանայ անձագիրներու պիւրոյէն: Պիւրոն հաստատուած էր կուսակցութեան Գութայիսի կոմիտէի մօտ, ամբողջ Անդրկովկասի ծառայութեան

Քանի մը պարագաներու տակ, նոյս իսկ ուու կազմակերպութիւններ անկէ օգտուեցան կուսակցութեան կեղրոնական կոմիտէի միջոցներով: Այսպէս Պետական Գումայի (Ռուս. Երեսի ժողով) Սոց. Դէմոկ. խմբակին գրեթէ բոլոր անդամները Գութայիսի անձագրի ունէին «ամէն հաւանականութեան դէմ»: Այս անձագիրներու պիւրոն չորս տարի գոյութիւն ունեցաւ: Անօր գոյութիւնը երեւան ելաւ գաւագիրի մը մատնութեամբ:

Ֆինլանդա երթալու համար, Գամօին անձագիր մը կուտան, որ ազնուականութեան զեկը եղող ջատիանի իշխանին անունը ունէր:

Գամօ առաջին կարգի վակոն մը կը մտնէ Կովկասի սպաներու յասուկ «չէրքէղիա» մը հաշած:

Ֆինլանդայի մէջ, ան լենինի¹ հետ տեսակցութիւն մը կ'ունենայ և առանց պատահարի, զէնքերով և պայթուցիկներով թիֆլիս կը վերադառնայ:

թեթերսպուրկ երթալէ առաջ, Գամօն իրք Տատիանի իշխանը, Կ'այցելէ իր կռուի ընկերներուն վարձած գաղտնի յարկաբաժինը, որ հաստատուած էր շատ գեղեցիկ և աղնուական տան մը մէջ: Տանտիրուհին, մեծ յարգանքով կ'ընդունի զայն, որ Վրաստանի ամենայայտնի ընտանիքներէն մէկուն ներկայացուցիչն էր: Այս այցելութիւնը բարձրացուց նոր վարձակալներու աղջեցութիւնը և քաղաքական կասկածին դէմ երաշխաւորութիւն մը եղաւ:

Ինչպէս ընդարձակել կողոպուաներու կալմակերպութիւնը: Այս հարցումը բաւական ատեն մտահոգութեան առարկան եղաւ: Երբ մեծաքանակ գումարներ հաստատութեան մէջ պահուած էին, միշտ աչալուրչ հսկողութիւն կար:

Կարելի էր գրաւել միայն դրամի փոխադրութեան ատեն, այս ուղղութեամբ է որ Գամօն ընկերները կը տանին իրենց ուսումնասիրութիւնները:

Միայն պէտք էր գիտնալ թէ ե՞րբ և ո՞ւր պիտի ըլլայ յարձակումը:

Շնորհիւ Գամօնի անխոնջ ջանքերուն, խումբը շուտով ստացաւ կանոնաւոր ծանօթութիւններ, այս ու այն հաստատութեան մէջ պահուած գրամներուն և անոնց զրկուելիք վայրերուն մասին: Կարձ ժամանակէն, դրամի համբաները աչքի առաջ կ'ունենան, դէպի շուլֆա, Պաթում (ուր ոռւսական գրաման բանակներ կային և նոյն իսկ թիվը մէջ նամակատունէն դէպի գրամատուն տար-

ուելիք դրամը նկատի կունենան:

Երեք յաջորդական փորձեր տեղի կունենան: Առաջինը կը ձախողի Գամօն գնդակի մը պայթումէն ծանրօրէն վիրաւորուելով:

Այս գէպքը սատիկանութենէն գաղտնի կը պահենի Բարեկամ բժիշկ մը զայն մասնաւոր հիւանդանոցի մը մէջ կը տեղաւորէ, ձախ ձեռքին և նախաբազուկին միայն պատուած էր, որուն այրուցքէն մահացու կերպով կը տառապէր: Զախաչը ծանրօրէն վիճակած էր և անոր համար ևս կը վախնային:

Բայց ան երկաթեայ առողջութիւն մը ունենալուն, քանի մը օրէն ապաքինեցաւ Աջ աչքը անլինա էր, բայց ձախին տեսողութեան հաղիւթէ մէկ վաթուներորդը մնացած էր: Հազիւ ոտքի ելած գործի կը լծուի: Երկրորդ փորձը լաւ տրամադրութիւններով կը սկսի: Յարձակման խումբի դրամը փոխադրող անդամները շոգեկառքին մէջ կը գտնուէին: Բայց վերջին լուսկէին կողապուտէ կը հրաժարին: Այս ուղեցոյցով առաջնորդներ, որոնք խոստացած էին յարձակումէն յետոյ ընկերները լեռնուա արահետներէն առաջնորդել, վախնալով խոյս կուտան:

Ցուսահատած թիվլիս կը վերադառնան: Այս արշաւանքին համար բոլոր դրամն ու պայթուցիկները վատնուած էին: Բայց իրենց վերադրձի իրեկունն իսկ, կը տեղեկանան որ նամակատունէն Պետական Դրամատունը 250.000 բուզի պիտի փոխադրուի:

Անմիջապէս կ'որոշեն և յաջողութեամբ կը դորձագրեն: Յաջորդ օրը, 23 Յունիս 1907ի առաջատեան ժամը 10ի ատեները Պետական Դրամատան արկադակալը Դուրսումով և հաշուակալ կուլտինիան, նամակատոնէն 25.000 բուզլի առած վրան բաց երկու կառքերու մէջ նստած և ըլլագապատուած երկու պահակներով ու հինգ խաղախներով դրամատուն կ'երթային:

Առաջին ռումբերը դրամը տանող կառքին չեն հասնիր. ձիերը կը խրտէն ու կը սուրան դէպի «Զինւորներու շուկան»:

Երեանի հրապարակին ծայրը ուրիշ ռումբ մը կը նետուի: Կառքը կը կենայ և Տաղիօն, դրամով լեցուն տոպակները առնելով նովսքա փուզոցին մէջէն կը փախի:

Բայց այս միջոցին ո՞ւր էր Գամօն, յարձակման կաղմակերպիչն ու հրահանգիչը:

Սպայի տարագ հագած, բոլորովին ամգոյն հրապարակի վրայ հսկիչ ակնարկներով ամբոխը կը ցըռէր:

Գամօ կառքի մը մէջ նստած էր երբ առաջին պայթիւնը լսուեցաւ: Ան կառքին մէջ պիտի առնէր դրամը և փոխադրէր վատահելի վայր մը: Երբ ան Կայանովայայս փողոցը գարձաւ, իւրեն այնպէս թուեցաւ թէ անդամ մը ևս ծրագիրը ձախողած էր:

—Ի՞նչ ընեմ, քանի գեռ գունդերը չեն եւ կած, պէտք է ընկերներուս այդ տեղին դուրս գալուն օգնեմ: Այս կ'ըլլայ Գամօի առաջին շարժումը:

Անմիջապէս սոքի կ'ելլէ, ասդին անդին պոռալով, կանչելով, բարկանալով, ատրճանակի հարուածներ արձակելով, իր ձին դէպի նովսքայա փողոցը կը վազցնէ:

Հոն դիպուածով, Տաղիքօնին կը զարնուի, որ դրամի տոպակները կը տանէր, Գամօ զանոնք Միքայի տունը կը փոխադրէ, ուր անկողնի մը մէջ դնելով ու բերանը կապելով, գիտարանի տնօրէնին աշխատանոցը կը փոխադրեն:

Երբ գունդերը հրապարակը կը պաշարեն, ոչ ոք կը գտնեն Կողոպսուտին մասնակցողները արդէն անհետացած էին:

ԶԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆ

ԳԱՄՈ ԻՆՔՋԻՆՔԻ ԽԵՆԹ ԿՐ ԶԵԽԱՑՆԵ

1907ի 0գոստոսին, Գամօ Պերլին կ'երթայ: Գրպանին մէջ ունենալով Մերսքիի Ապահովագրաւ կան Ընկերութիւն գործակալներէն մէկուն անձագիրը: Նոյեմբերին սկիզբները, գերմանական սոսիկանութիւնը զայն կը ձերբակալէ: Քովը կը գտնուի պայուսակ մը՝ զօրաւոր պայթուցիկնոր պատրաստելու համար բաւական գործիքներով լեցուն: Իր սենեակին մէջ եղած հուզարկութեան հետեանքով, ոստիկանութիւնը երեան կը հանէ գէնքերով լեցուն արկդ մը և հեռուէն բռնկումներ յառա-

Հացնելու համար ելեքտրական բարդեր:

Դամօ կ'ենթագրէ թէ մատնութեան մը զոհ գացած է: Բայց խուզարկութեան պատճառը ընկերոջ մը անխոհեմութեան հետևանքն էր, որունքովէն Դամօի հասցէն գտած էին:

Դամօն «Ալթմապիթ Քրիմինէլ Կերիխ» բանալը կը նետուի: Դերմաներէն չէր գիտեր, իսկ ուսուերէնն ալ անհասկնալի կը ձեւացնէր, որը հարցաքննութեան պարագան շատ կը գիտարացնէր:

Փաստաբան մը, Օսկար Քոհն, կը ձգեն որ բանտարկեալին հետ շփման մէջ մտնէ: Ուշագրաւ պարագայ մը. Առաջին տեսակցութենէն իսկ, այս երկու մարդիկը, որոնք արտայայտուելու կարեւ վեռաթիւնը չունեին, իրարու վրայ շատ մեծ աղեւցութիւն կը գործն:

Դամօ կը զգայ որ կրնայ բացարձակապէս վստահիլ Քոհնին և այս վերջինը կը տեսնէ որ արտասովոր անձնաւորութեան մը հետ գործ ունի և որուն ճակատագիրը զինք շատ կը հետաքրքրէ:

Նարժուձեերով, վիրար բաւական կը հասնեան, և այսպիսով պէտք չեն զգար թարգմանի, որուն գործակցութենէն խուսափիլ խոհեմութիւն էր:

Դամօն գատապարտուած էր իրեւ ահարեակիչ—անիշխանական, գործը կը գիտարանար նաեւ իր անցեալով, ան երկու անգամ բանտէն փախած էր ու այդ պատճառով՝ մահուան գատապարտուած: Դատավարութիւնը, որ տեղի պիտի ունենար Պերլինի մէջ, կը սպառնար զինք ուսուական կառաջարութեան յանձնել:

Դամօ, անսալով և, Պ. Գրասինի պատուէրին, որ իրեն հասաւ Քոհնի միջոցով, սկսաւ ինքնինքը խենթ ձեւցնել:

Ինչպէս գիտենք, ըոլոր կարելի կեղծումնեարէն (Simulation) մտային անհաւասարակշռութիւն կեղծել ամէնէն դժուարինն է:

Հոգեկան հիւանդութեան բաղմաթիւ տեսականեր կան և իւրաքանչիւրը իրեն յատուկ ախտանիշեր՝ ու այս ախտանիշերուն երեսյթները ունի: Բայց շատեր կ'ուղեն ինքզինքնին արտասովոր խենթ ձեւցնել, բան մը որ ուժերու խիստ կերպոնացում կը պահանջէ, շատ չանցած ուժաթափ կ'ըլլան և ասիկա զիրենք անկարող կը գարձնէ իրենց յատուկ դերերը կատարեալ կերպով խաղալու: Դատական բժշկութեան պատմութիւնը կը ճանշնայ պարագաներ, ուր այս արկածախնդարութիւնը փորձուած է նոյն իսկ բժշկութեան հմուտ անձերու կողմէ, որոնք սակայն չեն կրցած այս խթին գործը գլուխ հանել:

Ցիմարանոցին մէջ, միջալայրը կը նուաճէ ջղային գրութիւնը և կը յառաջացնէ կամքի զօրեւ զացման յոդնեցոցիչ ձգտում մը, որ ոչ գիշերը, ոչ ալ ցերեկը կը թուլնայ ու հետեւաբար կեղծուզին անմիջապէս կորսնցնել կուտայ իր կորովը:

Վերջապէս, ան իսկական խենթ մը կը դառնայ ու ակամայ կը հրաժարի իր գերը խաղալէ: Շատ քիչ անգամ, ամէնէն յիմարները կը յաջողին բժիշկները խարել: Ընդհանրապէս, վեց շաբաթէն կամ առ առաւելն երկու ամիսէն կեղծողը կը խայտառակուի:

Այս բոլորէն վերջ, շատ պարզ է, որ եթէ
Դամօյին տեղ ուրիշ մը ըլլար, իր ճակատագիրը,
ուրիշ կեղծողներու ճակատագրէն պիտի չտարբերէր
ու գուցէ քանի մը ժամէն, կամ քանի մը օրէն
խաղը երեւան ելլէր:

Բայց Դամօն, շարունակ չորս աարիներ այս
խենթութիւնը կեղծելու հրաշքը ըրաւ, առանց իրա-
կանութիւնը երեւան հանելու: Այս հրաշքը կա-
տարուեցաւ շնորհիւ իր բացառիկ յատկութիւննե-
րուն:

Դամօ, Քիզիքական ուժի ամբար մը, գօրա-
ւոր միաք և գերմարդկային համբերութիւն ունէր:
Բայց ան ունէր մանաւանդ երկաթեայ կորով մը:
Դամօն ատելութիւն՝ դէպի իր քաղաքական թըշ-
նամիները: Ու այս ատելութիւնն էր, որ իրեն
պէտք եղած ուժը կուտար բոլոր տառապանքները
կրելու:

Յանախ իր արժանապատուութիւնը կը զո՞նէ
յեղափոխութեան համար և բոլոր այն կատակեր-
գութիւնները որ խաղալ կը ստիպուի այդ չորս
տարիներու ընթացքին, իր հպարտ բնութիւնը նը-
ւաստացումի կենթարկէ ուրիշներու: առջեւ:

Իր կեղծ հիւանդութեան առաջին օրէն խեկ,
երբ կը սկսի գայթակլութիւն ընելու, պոռալու,
հագուստները պատռելու, հսկիչները ծեծելու, զայն
կը փոխադրեն խցիկ մը:

Զայն մերկ վիճակով ինը օր կը ձգեն մա-
րանի մը մէջ, ուր օգին աստիճանը զէրօյէն վար է:

Պազ չ'առնելու և չհիւանդանալու համար՝
պէտք էր միշտ շարժումի մէջ ըլլակ

ինը օր վերջ զայն իր սովորական սենկա-
կը կը տանին, ու տեսակցութիւն մը կունենայ
Քոնի հետ, որուն ճարպիկորէն և անզգալիօրէն կը
հասկնէ թէ առողջութիւնը տեղն է:

Գամօն իրը կատաղի խենթ հիւանդանոցին
հոգեբանական բաժինը կը փոխադրեն, ատեն մը
զայն փորձելու համար: Օսկար Քոնիի խնդրանքով
զինք կատաղի բանտարկեալ խենթի մը խնամա-
կալ կը կարգեն:

Այս փորձութիւնը վեց ամիս կը տեէ: Վեց
ամսուայ ընթացքին, Դամօ չի քնանար:

Հանգչելու համար, անկիւնի մը դիմացը կը
կենայ ու յաջորդաբար մէկ ոտքը կամ միւսը վեր
կ'առնէ ու կը մերժէ ունէ մնունդ առնել:

Այն ատեն զայն կը կերակրեն խողովակի
մը միջոցով, զոր կ'երկնցնեն մինչեւ ստամոքսը,
կզակները բոնի ուժով իրարմէ բաժնելով: Այս
գործողութեան ընթացքին, քանի մը ակռաները
կը կոտրին: Աւելի վերջը, Դամօ կը յայտնէ թէ:
այս կաթնակերութիւնը (որոյինետեւ միայն կաթ կը
խմէր) իրեն շատ օգտակար եղած էր:

Ան երբէք չէր յուսահատեր: Ամէն մէկ փոր-
ձառութեան, անիկա խաղ մը կը գտնէր:

Օր մը, մազերուն կէսը կը կտրէ, պղտիկ
խորձեր կը կազմէ, ու անկողնի մը վրայ զանոնք
կլոր կլոր կը շարէ: Այս աեւսնելով բժիշկներու
հսկիչը սարսափի պղաղակներ կ'արձակէ: Զրեգուչւ:

Երբ վասահ կ'ըլլայ, որ վարչութիւնը կը
հսկէ իր վրայ, ինքինքը կը կախէ և հսկիչը կ'ա-

զատէ զայն: Անգամ մը իր կերակուրի ամանին մէջ սոկոր մը կը գտնէ, զայն կը սրցնէ և դիշերը ձախ բաղակին չնչերակները կը ճակէ:

Երբ իրեն օգնութեան կը հասնին, ու արինը կը դադրի հսկելէ, մահամերձը ուշգի կուգայ, ան կողինը, նոյն խի խցիկին տախտակամածը, արիւնով ողովուած կը դանին:

Թերեւս բժիշկները կասկածէին թէ կեղծաւ բարի մը հետ է գործերնին, բայց այն բոլոր տառապանքները որ բանատրկեալը կրեց այս վեց ամիսներու ընթացքին այդ կասկածը կը փարատէին:

1908 թիւի Յունիսի վերջը, Պիւխի յիմարանուց կը փոխադրեն Գամօն, Պիւլինի մօտերը, ուր կը մնայ մինչև 1909 թիւի Մարտը: Սյս հաստատութիւնը Գամօնի համար տաժանելի յիշատակներով լեցուն է: Բայց հոս ալ իր բարի տրամադրութիւնն ու անվեհերութիւնը չեն լքեր զինք: Զայն կը դնեն Պիւխի յիմարանոցը, սրահի մը մէջ, ուր տասը կատաղի խենթեր կային:

Հակողութիւնը շատ աչալուրջ պէտք էր ըլլար, որովհետեւ անոնք ժամանակնին կ'անցնէին զիրար խածնելով, կռուըտելով, զիրար հարուածելով: Գամօ բաւական ատեն կ'անցնէ այս հաճելի միջավայրին մէջ, որ վտանգաւոր չէր թուեր իրեն:

Վերջը զայն աւելի հանդարտ բաժնի մը մէջ կը փոխադրէն:

Բայց հոն ալ, անգայ, երբեմն թշուառ, երբեմն ծիծաղելի յանախ սարսափաղու և միշտ

անակնկալ ու դժնդակ տեսարան մը ներկայացնեւ լու պատրաստ էակներու մէջ ապրիլը ձանը փորա ձարկութիւն մըն էր:

Փախուստի ոչ մէկ կարելիութիւն, ու Գամօն ատկէ դուրս ելլելու յոյսը կը կորսնցնէր հետգիեւտէ: Պիւխի յիմարանոցին մէջ, Գամօ կ'ուսումնասիրէ զինք ըշապատող հիւանդները: Անոնց մէջ, մօրիինամոլ բժիշկ մը կար, որուն ծնողքը զինք հոն գրած էին, որովհետեւ ան ոչ թէ իր ունեցածը կը վասնէր այլ այդ նպատակին համար ոչինչ կը խնայէր:

Այս բժիշկը կը խօսէր այնպիսի հիւանդներու հետ, որոնք աւելի կարող էին զինքը հասկընալու և անոնց կը ձանցնէր հոգեկան հիւանդութեանց զանազան ձեւերը, անոնց ախտանիշերն ու յատկանշական գծերը: Գամօ կ'աշխատէր այս բացատրութիւնները հասկնալ և ըմբռնել:

1909 թիւի Մարտին Պիւխի հիւանդանոցի վարչութիւնը կը ծանուցանէ թէ հոգեկան հիւանդութենէ վարակուած Anarchiste - Terroriste Պիւրոսեանը, այժմ բաւական գոհացուցիչ վիճակ մը ունենալուն համար կընայ բուսաբանական աշախտանքներ կատարել:

Գամօն Ալթ-Մօապիթ բանտը կը վերադառնայ այս անգամ հետեւլով գիտութեան օրէնքներ բուն:

Ապրիլ 16ին զայն գարձեալ Պիւխի յիմարանոցը կը տանին:

Ան հնօրեայ մտալին հիւանդութենէ մը

տառապողի գերը կը խաղայ, որ յատկանշական է, տեղ տեղ մորթին անդգայնութեամբը: Այս տեսակ հիւանդութիւններ անդգայնութիւն կը կոչուին:

Գամօն կատարելապէս այդ հիւանդութեան յատուկ շարժուձեերը, քալուածքը և լն, կը կատարէ կատարեալ ճշգրտութեամբ թժիշները՝ կասկածելով այս հիւանդին շարժումներուն արուեստականութեան մասին, կը փափաքին զինք անդութ փարձերու ինթարկել: Անոր երանգներուն տակ գնդասեղներ կը խոթեն, մարմինը կ'այրեն ևայլն, ևայլն Ան ամենայն հանդարտութեամբ, առանց լալու, առանց ցաւի նշաններ ցոյց տալու, այդ տանջանքները կը կը:

—Խանձի հոտը անտանելի էր — կ'ըսէր ան վերջերը:

Թժիշները, գիտուններն ու բրօֆէսէօնները երբէք չէին տեսած մարդ մը, որ կարենար այդպահի տառապանքներու դիմանալ:

Կամայ ակամայ, հակառակ բիբերէն յայտնը ևող հակաղղեցութան, ստիպուցան այն եղբակացութեան յանդիլ թէ իրենց քննութեան ենթարկը լրուղը իրապէս կարծուած հիւանդութենէն վարակուած էր:

Այս ողբերգական շրջանին մասին ոչ միայն Գամօյի և Ոսկար Քոհնիի պատմուածքներն ու յիշատակները կան այլ և վաւերաթուղթեր, Գամօյի ենթարկուած փորձերուն արձանագրութեան էջերը, հիւանդանոցին մէջ:

Մենք անոնցմէ մի քանի հատուածներ պիտի

արձանագրենք, որովհետեւ անոնք կը ներկայացնեն այն մթնոլորտը, որուն մէջ Գամօն իր կեանքը ապահովելու համար ստիպուեցաւ պայքարիւ:

1908 Փետրուար 7. Կ'ենթարկուի չարչարանքներու, անկեւն մը քաշուած՝ չի պատասխաներ:

Փետրուար 13. Կը հառաչէ, կուլայ ու կը մերժէ ուկ մունդ առնել:

Յունիս 19. Գլխու ցաւէ կը տառապի, յաճախ կը կրկնէ. «Երբ մեռնին, ա՛լ չեն ապրիր»:

Յունիս 23. Պեխերուն մէկ մասը փրցուցած ու զանոնք իր ընկերներուն զրկելու փափաքը յայտնած: Յաճախ կուլայ, ոսւսերէն ու գերմաններէն լեզուներով կանարգէ Պերլինի ոստիւկանութիւնը, կ'ըսէ թէ Սպանիացի հետախուզիչներէ կը չարչարուի:

Յունիս 29. Պիւխ կը փոխագրուի ու կը հարցաքննուի:

Հարցում. — Անուննի՞դ:

Պատասխ. — Սիմոն Արշակովիչ Տէր Պետրոսեան: Հարց. — Ի՞նչ է ձեր գաւանանքը:

Պատ. — Հայ եմ ես: մեր գաւանանքը օթօտոսներու գաւանանքէն շատ չի տարբերիր:

Հարց. — Չեր ընտանիքին մէջ հոգեկան հիւանդութենէ տառապող եղած է:

Պատ. — Մանկութեանս մէջ թունդ հայրենասէր մըն էի: Մօրաքոյրս շատ ջղալին էր:

Հարց. — Ի՞նչ հիւանդութիւններ անցուցած էք ձեր մանկութեան ատեն:

Պատ. — Երբ պղտիկ էի, յօժար կամքովս քաշախ կը խմէի և շատ կը հաղայի:

—42—

Հարց.— ինձի Սիակըլոյ գետերէն մին ըսէք,
որ գէպի հիւսիս կը հոսի:

Պատ.— Ա.մուրը, Թօպօլը... Բոլորը մոռցած եմ:
Առաջ, քարտէսին վրայ, ինչ որ ինձի կը հարցնէին,
աչքերս գոյց կրնայի ցուցնել:

Հարց.— Քանի՞ գաւառներ կան Ռուսիոյ մէջ:

Պատասխան չկայ:

Հարց.— Վոլկա գետին ողողած քաղաքներէն մէկուն անունը տուէք:

Պատ.— Ասթրախան:

Հարց.— Որքա՞ն բնակչութիւն կայ Ռուսիոյ
մէջ:

Պատ.— Երկու միլիոն (ինդալէն կը մարի) բայց ոչ, կատակ կ'ընեմ, երկու հարիւր միլիոն:

Հարց.— Ի՞նչ գիտէք Գաթէրինի մասին:

Պատ.— Այդ հրէշին մասին չեմ ուզեր խօսիլ:

Հարց.— Մեծն Պետրոսի մասին ի՞նչ գիտէք:

Պատ.— Ռուս ձար մըն է:

Հարց.— Եկեղեցի կ'երթայի՞ք առաջ:

Պատ.— Ո՛չ, ես իմ անձնական Աստուածն ունիմ: Ես զինւորական աստուածը կ'ատեմ: Իմ գաւանանքս Սոյիալիստական Պետութիւնն է: Ես կը հաւատամ Քարլ Մարքսի և Լինելսի:

Գաւառներու հիւանդանոցներն ու ապաստանարանները Արուեն Direktionի հսկողութեան են: Թարկուած ըլլալով, այս հաստատութիւնը կը պահանջէ որ Գամօն ուռւսական իշխանութեան յանձնեն, պատրուակելով թէ օտար հիւանդ մը պէտք է որ գերման ժալովորդի հաշոյն ապրի:

Հակառակ Ոսկար Գոհնի ընդդիմութեան, 1909 Օգոստոս կին, Վրիչէն Սթրէլը օյի կայարանին մէջ ուսւ ժանարաբմաներու կը յանձնեն զայն: Ան Թիֆրիս կը փոխադրուի, զինւորական ասեանէ մը դատուելու և Մեթեխի գղեակին մէջ բանարկուելու համար:

Հիմա պէտք էր Գամօն պաշտպանել ուսւ կառավարութեան անմիջական և անդուիթ վրէժիմնդրութենէն. Գոհն Վօրլերցի մէջ յօդուած մը կը գրէ որ լաւ արձագանդ կը գտնէ գերման ազատական մամուլին մէջ: Իր կարգին հերլէ, գերմանական կառավարութեան դէմ կատաղի պարսաւագիր մը կը հրատարակէ, յետադիմական Ռուսիոյ իրը քաղաքական յանցաւոր, ինհնի մարդ մը յանձնելուն համար:

Այսքան աղմուկին մէջ, ուսւ կառավարութիւնը չէր կրնար այս վտանգաւոր յեղափոխականը կախել:

Առաջնորդները կը սախուտին այս գործով զբաղիլ ոչ թէ խեղճ հիւանդին գթալնուն, այլ՝ Արեկելքի մէջ քաղաքական գայթակղութենէ մը խուսաբելու համար: Այս վախր երեան կուգայ ներքին ֆորձոց նախարար Սթօլիփինի մէկ նամակովը, որ ուզզուած էր Կովկասի փոխարքայ Վորոնցովի Դաշտովի:

Պարօն Կոմս,

Այս տարուան Ապրիլ 27 թուակիր նամակով մը Արտաքին ֆորձոց նախարար ինձի կը յայտնէ թէ Գերմանիոյ գերմոկատական մամուլը կը հետաքրքրուի ուռւսական հպատակ Արշակովի ճակաս

տագրով, որ Թիֆլիսի մէջ պիտի դատուի, 1907ին
պետութեան գանձը փոխադրող կառքին վրայ յար-
ձակելուն պատճառով:

«Ֆօրվարձ» եւ «Յայթունկ» գլխաւոր օրկան-
ները, յանցաւոր կը գտնեն Գերմանական սստիկա-
նութեանը, որ Միբաքի Արշակովը, հաղիւ հոգեբու-
ժական հիւանդանոցին դուրս ելած, Ծուսական իշ-
խանութեան յանձնած է:

«Այս ամբաստանութիւնները՝ որոնց ենթա-
կայ է Գերմանական կառավարութիւնը, պիտի կը պի-
նա զատկուին եթէ Միբաքի մահուան դատապար-
տըի, և ներքին Նախարարը կը վախնայ, որ ասիկա
կրնայ գէշ հետեւանքներ ունենալ Ծուսիոյ համար,
Anarchistic ները իրենց տէրութեանց յանձնելու
տեսակտով»:

«Առիթէն կ'օգտուիմ Զեր Վահմափայլութեան
իմ յարգանքի և անձնութրութեան գդացումներս
յայտնելու»:

Փ. ՍթՈլիփին

7 Մայիս 1910

Խօ. 91104

Յ Ի Մ Ա Ր Ա Ն Ո Յ Ց Ե Ն Փ Ա Խ Ո Ւ Ի Ս Տ Բ

Թիֆլիսի մէջ, Գամօի մտային հիւանդութեան
մասին վկայութիւններ ըրած էին: Այս վաւերաթուղ-
թերը կարեւոր ստորագրութիւններ կը կրէին և զին-
ւորական ատեանի օրինաւոր բժիշկները ստիպուած
էին անոնց կարեւորութիւն տալ: Ունկնդրութեան
օրը դատարանին սրահը և նըբանցքները լեցուած
էին: Թիֆլիս քաղաքը շարժումի մէջ էր: Ամէն ոք
կ'ուզէր տեսնել այն երկելի ազգային հերոսը, որ
այնքան պայքարած էր գործաւոր դասակարգին հա-
մար:

Բայց աւա՛զ... Տեսարանը սրահամլիկ էր: Նի-
հար, հիւանդանոցի պատուած պլուզ մը հագած,
տժգոյն, խոչոր աչքերով, որոնց նայուածքը կը
շջէր առանց մէկը ճանչնալու:

Հատեր կուլային:

Սրահին մէջ կը մտցնեն զայն և կ'առաջ-
նորդէն գէպի այն սեղանը՝ որոն չուրջ դատա-
ւորները վեհափառորէն բազմած էին:

Գամօ ոչ ոք կը ճանչնայ: Ծոցէն կը հանէ
վարքա ճնճղուկը, զոր ընտանեցուցած էր բանտին
բուժարանը եղած ատեն ու սեղանին վրայ կը
պտտցնէ: Իրեն եղած հարցումներուն չի պատաս-
խաներ: Իր ճնճղուկին կեր կուսայ: Ֆիշ վերջը, գլու-
խը կը բարձրացնէ ու դատաւորներէն մէկուն ա-
պուշ ժամանով մը՝ կտոր մը հաց կ'երկարէ: Այս ա-
րարքը շատ գէշ կ'աղդէ ժողովուրդին վրայ: Հան

են դատապարտեալին քոյըերն ու լիդ մօրաքոյըը, որոնք կը համոզուին թէ իրենց սիրելի եղբայրը իրապէս խնթեցած էր:

Դատապարտեալը դուրս կը հանեն: Զինուարական ատեանը անհրաժեշտ կը նկատէ կրկին փորձի ենթարկել զայն, Մեթեխի բանտին հոգեբուժական բաժնին մէջ: Հոն տարի մը և չորս ամիս կը մնայ: Այս շրջանին, հիւանդութեան էջերը, հետեալ հետաքրքրական պատկերը կը ցուցնեն:

«Ենթական 1910 Գեկտեմբերին 21ին Մեթեշի գեղեալին պահականոց կը տարուի, ոտքերը շղթայուած, զօրքերու հակողութեան տակ: Ան ձեռքին մէջ եկքանիկ մը (chardonnere) ունէր զորշատ կը սիրէր և կանուանէր Պղտիկ Պետրոս: Երբէք չէր ուզեր անկէ բախնուիլ Միջահասակ է, գուհացուցիչ կերպով մնունդ առած կ'երեւայ: Գէմքի յիմար ու մեռած արտայայտութիւն մը ունի, իրեն ուղղուած հարցուներուն պատասխանները անկապակից են, ու կարծես չի հասկնար թէ ո՞ւր կը գըտնուի և ինչո՞ւ համար: Առանձին սենեակի մը մէջ կը դրուի և եկքանիկը ձեռքէն կ'առնուի:

«Գեկտեմբեր 23ին, ենթական հանդարա, խաղաղ և կրովազուրկ է: Մորթին զգայնութիւնը նուազած է: Եթք զօրաւոր կերպով միսերը կը ճըմլըւին, ոչ մէկ ցաւի արտայայտութիւն կը յայտնէ ու ընդհանուր կերպով անտարբեր կ'երեկի այն հարցաքննութիւններուն հանդէպ, որոնց կ'ենթարկը յանդէ:

«Գեկտեմբեր 24, ենթական իր խցիկին մէջ ամբողջ օրը կ'երթեեկէ, կ'երգէ, կը սուլէ, սիկառէթներ կը փաթթէ ու ոչ մէկ բանով կը հետա-

քրքրուի: Ծառայող բժիշկէն գիրք մը կ'ուղէ, ուրուն մէջ պատերազմական բաներ ըլլան: Ուզածը կը տրուի, բայց չի կարդար: Կը պատմէ թէ 4.000.000 պահուած դրամ ունի թիվլիսի արուարձաններէն մէկուն մէջ, բայց կը մերժէ տեղը ըսել Գիշերը երկար ատեն անքուն կը մնայ, մէկ կողմէն միւսը կը դառնայ իր գեղագութեան տեսական արտայայտութեան մէջ, յանախ կը շեշտէ եկքանիկէն բաժնըւած ըլլալը և կ'ուղէ որ զայն իրեն վերադարձնեն, որովհետեւ շատ կարեար ըսելիքներ ունի անոր:

Ցունուար 5.— Առառուն՝ բժիշկին այցելութեան ատեն ենթական կը յայտնէ անոր, թէ երիւատասարդ մարդկի, այս և կին, կուգան զինք տեսնելու խցիկին մէջ և կը խանդարեն իր հանդիսարու: Բժիշկէն կը խնդրէ, որ ճար մը խորհի ասոր, ապա թէ ոչ ինք անձամբ կրնայ կարգագրել անոնց հաշիւլը: Ամբողջ օրը կ'երթայ, կու գայ խցիկին մէջ, ինքզինքը ուրախ կը ցուցնէ, ընաւ չի մտահոգուիր թէ յիմարանոցի մէջ է: Ընդհակառակը իր երկաթները զինք կը զբոցնեն և երգած ատեն շղթաները իրարու կը զարնէ:

Ցունուար 9.— Ենթական ջլային կ'երեկի, տեղը չի կենար, կ'երգէ, կ'ըսէ թէ բարձր երգելով իրեն կը կանչէ իր սիրելի թուշունները, որոնք զինք կատարեալապէս կը հասկնան: Վայրկեան մը կը լուէ, մերսուին երգելու և խուցին մէջ կրկին երթեեկելու համար: Իրիկունը անկողին կը մտնէ, բայց ամբողջ գիշերը չի քնանար: Կը թուի թէ խորասուզուած է կռուի խումբին պիւտճէի գործին մէջ, զոր ինք կազմակերպած է և որ կը գտնուի թիվլիսի արուարձանին մէջ, ոչ գիրք կը կարգայ

ոչ թերթ, ու ընդհանրապէս ուել բանով չի հետաքրքրուիր:

Ցունուար 13. Տրամադրութիւնը տիսուը է և երեսյթը ընկնուած: Երբեմն կը սկսի լալ, ճաւառչել յաճախ մահուան մասին կը խօսի:

Իմ կռուի ընկերներս ջարդուեցան այն վատերուն ձեռքով, որոնք զիս արգելափակեցին այս տեղ: Ալ ապրել չարժեր, հարիւր տարիէն աւելի պէտք էր ապրէի, բայց ահա մեռնելու պատրաստ եմ:

Ցունուար 21. Փոխոխական տրամադրութիւն. երբեմն տիսուը, երբեմն զուարթ: Իր օրը կ'անցնէ խցիկն մէջ, կ'երգէ, կը սուլէ, ինքնիրն կը խօսի, սիկարէթներ կը պատրաստէ, հացի փշրանքներ կը շաղէ կենդանիներ շինելու համար: Կաշնուի կը պառկի, բայց չի քնանար, բաներ մը կը մտմտայ, կը ծիւէ:

Մարտ 2. Ենթական հանդարտ է: Բժիշկին ըսած է թէ 10 ԸՆԴՍիակիա պիտի անցնի, Ամերիկա երթալու համար, թէ Սիսկերոյ և Ամերիկայի միջեւ սառած գետ մը կար: Զարմացած է թէ իր անունը սորված ու բարձր ձայնով արտասանած են և ինք լսած է պատին ետևէն «յստակօրէն կնկայ ձայն մը լսեցի որ իմ անունս կուտար» Երբ փորձերու լըջանին կը հասնին, Գամօ Միքայելովսկի հոգեբուժաբանը կը տարուի: Թիֆլուսի բժիշկները զայն անդաբանելի կարծած էին: Հոս է որ Գամօ իր փախուստի ծրագիրը կը յլանայ և կը գործադրէ:

Ան, արտաքին աշխարհի հետ հաղորդակայութեան մէջ կը դրախ, բանտին երիտասարդ պա-

հակներէն ժան Պրակինի միջոցաւ, որ կը հիանար Գամօի վրայ: Այս պահակն է որ նամակներ կը փոխադրէ Գամօի և Գօթէ Զէթզածէի միջն որ կը կազմակերպէ Գամօի փախուստը, իր ամենասիրելի քրոջը՝ ձիվախրայի հետ:

Կամայ ակամայ Պրակին ընտանի հիւրը կը գառնայ Գամօի քոյքերուն, որոնք փախուստի կաղմակերպութեան մասնակցելու իր որոշումը կը քաջալերեն: Մինչ Գամօ, իրեն յատուկ ազնուութեամբ մը Պրակինին կը յայտնէ այն ամէն զըժարութիւնները, որ իրեն կը սպասէին, ապագային աշակցելու:

Ինչ որ ալ ըլլար փորձին արդիւնքը, Պրակին չէր մտածեր նահանջել: Պէտք չէ խորհիլ որ գրամն էր (միայն այդ քանի մը հարիւր բուպլին) իր որոշումին մէջ զինք հաստատ պահողը, որովհետեւ Գամօն մատնելով, անկասկած, Պրակին կը նար փայլուն ապագայ մը ունենալ:

Միքայելովսկիի հիւանդանոցին հոգեբուժական բաժինը կառուցուած է Կուր Գետին եղերը, ոչ շատ հետու Վլրէյսքիի կամուրջէն: Վերնայարկին պէտքարանի պատուհանը միւս բոլոր պատուհաններուն պէս երկաթէ ձուլով ամրացած էր ու գետին վրայ կը նայէր: Այդ պատուհանէն էր որ կարելի պիտի ըլլար փախչիլ և ասոր համար քիչ մը գործողութեան ենթարկել պէտք էր ձողերը: Գամօ գործի կը սկսի:

Պաշտօնէութիւնը չի զարմանար երբ կը տեսնէ որ Գամօ յաճախ ու երկար ատեն հոն կը մնայ: Անոնք որ խենթերու ծառայած են, գիտեն

թէ անոնք ժամերով, խորչելի աշխատանքներով
զբաղելու սովորութիւնն ունին: Գամօն այս զբա-
րագներու բարքերը ուսումնասիրած էր, և այն-
քան լաւ կը խաղար իր գերը, որ երբէք անա-
կընկալի կարելի չեր բերել այն վայրկեաններուն,
երբ հսկողութիւն չեն ընել, պղտիկ շեղբով մը, որ
դրակինը բերած էր, Գամօն կամաց կամաց պա-
տուհանին ձողը կը մաշկցնէր: Այս աշխատանքը
երեք ամիս կը տեէ: Փախչիւ, որոշուած օրը,
կինցածէ Գամօն կը զրկէ խմորելին մը, որուն
մէջ թմրեցուցիչ մը դրած էր, պահակները քնա-
ցընելու համար: Այն ժամուն, երբ ամբողջ հիւան-
դանոցը, ամառուան սաստիկ տաքէն ընկնուած,
յետմիջօթէի հանգիստին մէջ կը միրճուի, Գամօ-
կը քակէ ստքին չղթաները զորս առաջուց բա-
րակցուցած էր, հագուստները կը փոխէ, Պրակինին
բերածները կը հագնի ու երբ կուր գետի միւս
կողմէն արուած նշանը կը տեսնէ, W. C.ի պա-
տուհանէն դուռ կ'ելլէ և պարանէ մը կը կախուի
վար իջնելու համար: Սակայն պարանը մաշած ըլ-
լալուն կը փրթի, և Գամօն երեք ու կէս մէթը
բարձրութենէ մը խիճերուն վրայ կիյնայ: Բայց
անմիջապէս սոքի կ'ելլէ, գետին ճիւզաւորումներէն
մին կ'անցնի, հասնելու համար աւաղաթումըի մը
որ իրեն կը թոյլատրէ կամուրջ հասնիւ և զեր-
ջապէս միւս եղերը, ուր՝ Կօթէն զայն կառնէ
և առաջուց ստարաստուած յարկարաժին մը կը տա-
նի, քանի մը օր վերջ, Գամօն աւելի վատահելի
տեղ մը կը փոխարքին: Այս պղտիկ տունը, որ
լերան մը մէջ, այգիներով շըջապատուած էր և կը

պատկանէր տեղացի պաշտօնեալի մը, որ մեկու-
սացած կեանք մը կ'ապրէր, և վատահութիւն կը
ներշնչէր: Իրմէ և Գամօյէն զատ, ոչ ոք կար այդ
ընակարանին մէջ: Գամօն հոն մէկ ամիս կը մնայ:
Մեկնելէն առաջ, որպէսզի տանտէրը յետագային
անախորժ բաներու չի հանդիպի, մեծ խնամքով
կը պահէ այն բոլոր նշանները որոնք կրնա-
յին իր հոն ապրած ըլլալը մատնել: Բայց գաղտ-
նիքը լաւ պահուած էր և տան տէրը երբէք չի
մտահոգուեցաւ:

Ձինւորական գատախաղը երբ կը տեղեկա-
նայ Գամօի փախուստին, կը կատղի և բարկու-
թեամբ կը պարուաէ հիւանդանոցին բժշկապետը:

Այս վերջինը, ինքնարգարացման համար կը
յիշեցնէ աննախընթաց արարիկութիւնը այն կեզ-
ծարարին որ յաջողած էր խարել նոյն իսկ Պեր-
լինի դիսուն բրօքէսէօնները:

Բայց, այսպէս թէ այնպէս, բանտարկեալը
փախած էր Պէտք էր զայն վերստին ձերբակալել
Ամէն կարելի միջոցներ ի գործ դրուեցան նպա-
տակին հասնելու համար: Վագաքը կը շըջապատուի:
Լուրջ հսկողութիւն մը կը հասաստուի Աշաղաքին
կայտանին ու գաներուն վրայ:

Ամէն օր, Միզզէթի պողոտան սանող փո-
ղցի մը մէջ, երեան կուգան լիսէ յաճախոր, հե-
ծելանիւ նստած խումբ մը մանչեր և աղջիկներ: Հըս-
կողութեան աղջակները կրնային սթափիւ այս
երիտասարգութեան յեղաշըջաւմը տեսնելով: Երբէմն
հեծելանիւ նստողներէն մին, կը մոռնար ու սահ-
մանը կ'անցնէր: Զայն կը վերադարձնէին պոտա-
յով:

«Արգիլուած է, յերադարձէ՛ք»: Երբ կը տեսանես բան մը, որ ամէն օր կը կրկնուի, այլիս ուշադրութիւնդ չատ չի դրաւեր:

Զինւորները ա՛լ այս խումբով չէին զբաղեր և երբ օր մը հինգ հեծեալներէն մին ասհմանը կ'անցնի, կ'անհետանայ և մնացեալ չորսը քաղաք կը մտնեն, ու ոչ ոք կ'անդրադառնայ եղած փուփութեան:

Լիսէականի մը վերածուած՝ Գամօ դէպի Mizkhet կը յառաջանայ այս անդամ ալ Կօնի կողմէ ընդունուելու համար:

Քաղաքին մէջ տօնահանդէս մը կայ, հարասնիք մը տեղի պիտի ունենայ, և արդէն հիւրերը գինովցած ասդին անդին կը վաղվեն, կ'երգեն, կը պարեն, իրենց ազգային նուագի ընկերակցութեամբ:

Սովորութիւնը այնպէս է որ ամէն հրաւիրեալ հիւր բարեկամ մը տանելու իրաւոնք ունի: Գամօն, իր լիսէականի տարազը մէկդի կը ճգէ, ազգային հագուստ մը կը հագնի և ահաւասիկ ամբոխին մէջն է:

Իրիկունը հիւրերը կը ցրուին: Շատեր դէպի կայարան կ'ուզզուին: Գամօն առանց արգելքի վակոն մը կը ցատկէ Պաթում երթալու համար Վերջին արգելք մըն ալ: Պէտք է շոգենաւ մը մտնել Առանց նշմարուելու օտար նաւահանգիստ մը պէտք է հասնիլ Պայքարի ընկերներու խումբ մը, Պաթումի մէջ, նաւազներու գործակցութեամբ, նաւու մը լցարանին մէջ, տակառներու և սնտուկներու մէջ կը պահեն Գամօն և այսպէս ժանտարմանեւ

բու հետախուզիչ աչքէն կը խուսափի: Գամօ Բարիդ կը մեկնի, կենինի հետ տեսակցութիւն մը ունենաւ լու և իր բացակայութեան ժամանակ տիրած կացութեան ծանօթանալու համար:

Լինին իրեն ամէն ինչ կը տեղեկացնէ: W. R. Kroupskaya հետևեալ ձևով կը նկարագրէ այն այցելութիւնը, զոր Գամօն իրեն տուած էր,

«Գամօն ինձմէ խնդրած էր, որ իրեն նուշ գնեմ, Մեր Բարիդեան Սալօն շխռանոցներուն մէջ նստած, ան նուշերը կ'ուտէր և մեղի կը պատմէր իր ձերբակալութիւնը և Պերլինի մէջ ինքնաչարչարանքի տարիները և իր ընտելացուցած ճնճղուկի մասին, որ բանտին մէջ զինք կը զբաղեցնէր: Լենին զայն մտիկ կ'ընէր և գութի անհուն զգացում մը կը տածէր դէպի այս անվեհեր մարդը, որ կորովի սիրու մը ունէր և պատրաստ էր ամէնէն գժուար հերոսական գործերը ընելու:

Հիմա, հաղիւ բանտէն աղատած, չէր գիտեր ինչ բանի ձեռնարկելու երեակայական մեծ գործեւ բու ծրագիրներ կը պատրաստէր: Լենին կը ջանար անզգալիօրէն զայն բերել իրագործելի աշխատանքներու, գրական գետնի վրայ և անոր կը խօսէր Ուուս գրականութիւնը փոխադրելու մասին: Վերջապէս կ'որոշուի որ Գամօն Պերճիքա երթայ գործուղութեան ենթարկուելու համար: Աչքը շիլ եղած էր ու լրտեսները կրնային զայն ճանշնալ լենին, Գամօի վերարկուն աչքէ կ'անցնէ և անոր կը հարցընէ: «Ուրիշ աւելի տաք պահող վերարկու մը չունի՞ք, որովհետեւ նաւուն կամուրջին վրայ ոտած

ատենախոդ պար կառնեք:

լենին, ինքն իսկ, երբ նաւով կը ճամբորգեց
միշտ կերթեակէր՝ կամբջակին վրայ: Երբ կը հաս-
կընայ որ Գամօ ուրիշ վերարկու չունի, իր մոխրա-
գոյն բամպակէ մանթօն անոք կուտայ: Լենին շատ
կը սիրէր զայն: Իր տեսակցութիւնն ու անոր սի-
րալիր լնդունելութիւնը, քիչ մը կը հանդարտեցը-
նին Գամօն:

ԶԵՐԲ ԱԿԱԼՈՒՄ ԹԻՖԼԻՍԻ ՄԷՋ

ՏԱԺԱՆԱԿԻՐ ԱՇԽԱՏԱՆՔ

Թամօ արեմուտքի խաղաղ մթնոլորտին մէջ,
չի կրնար երկար ատեն ապրիլ: Օտարականի կեան-
քը իրեն շատ չի յարմարիր: Եշխատանքի, կոռու-
ծաբաւի էր: Զէր ուղեր պարտուած ըլլալ այլ շա-
րունակել մարտնչիլ միշտ միենոյն միջոցներավի

Թանի մը ամիսէն, բաւական տռողջացած՝
Գամօ շափիկաս կը վերագառնայ: Յեղափօխական
շարժումը նոր փուլի մը մէջ կը գտնէ, յետագի-
մութիւնը գեռ ընկճուած չէր, բայց արդէն յե-
ղափօխական շարժման վերելք մը կը նախզդաց-
ուէր, գործուոր զասակարգը կորովի էր և նոր
թափոլ մը կռուի կը պատրաստուէր, ամբողջ երկ-
ըին մէջ քաղաքական ընդհանուր գործադուներ կը
պայթէին, ինչպէս փոթորկիէն առաջ փայլակներ
կահօսեն երկինքը:

Լենայի գործաւորներուն չարգը (1912 Ապրի-
լին) միլիոնաւոր աշխատաւորներու հոգին մէջ ցա-
սում առաջ կը բերէ ու տեղի կուտայ զանգուա-
ծային գործաւորական նոր շարժման մը, որ գործա-
ռու գարձած էր, տարուած յաղթանակներով և պար-
առութիւններով:

Այս միջոցին Պօլէվիկիները իրենց շարքերը
զօրացուցած էին, չնորհիւ այն կուտին դոր մղած
էին ամէն կարգի հաշուողականներուն դէմ:

1912ի Յունուարին, Բրակայի մէջ տեղի ունե-
ցած ժողովին, անոնք պատեհապաշտներու հետ ա-
մէն կապ խորտակած և անկախ կուսակցութիւն մը
կազմած էին:

Միինոյն ժամանակ, Կուսակցութիւնը իր շուրջ
կը հաւաքէր և իր հակակշոխն տակ կառնէր գոր-
ծաւոր զասակարգին մեծամասնութիւնը, ի գործ
գնելով պայցբարի բալոր գաղտնի ձեերն ու հնարա-
գնելով պայցբարի Միւս կողմէ օգտագործելով բոլոր կա-
րելի միջոցները, որոնք արտօնուած էին, այսպէս
ակելով Տումայի ատեանէն մինչև գործաւորական
թուլատրուած կազմակերպութիւնները և մէնարիքա-
ներու յակիթանակները: Վերջապէս Պօլէվիկ լէկալ
թերթի մը հրատարակութիւնը,

Կոռուի նոր ձեերը զանգուածներու ծոցէն նոր
մարտիկներ կը պատրաստէին, բանւոր գասակարգը
Պօլէվիկի կուսակցութեան բազմաթիւ նոր քատրեր
(պատրաստուած կուսակցականներ) տուած էր: Բայց
կռուի համար մարդ գտնելը դիւրին չէր, որովհե-
տեւ զանգուածային շարժումը, որ լայնօրէն տա-
րածուած էր, գեռ իր վերջական կէտին, զինհալ

ապստամբութեան, կամ քաղաքացիական բացայսյու կոռուի չէր հասած:

Գամօ նախ կը ստիպուի ռազմիկներ վնառուել, իր հին զէնքի ընկերներուն մէջէն, Բայց անոնցմէ քիչեր կային:

Ոմանք յեղափոխական շարժումը լքած էին, ուրիշներ մեռած, աքսորուած կամ բանտարկուած:

Գամօ կը զինուորագրէ աւելի երիտասարդ ընկերներ, որոնք կուսակցական պայքարի փորձառութիւն չունէին տակաւին: Անոնց հետն է որ 1912ին Կօյօրի ճամբուն վրայ, դրամով լեցուն բեռնակառքի մը վրայ կը յարձակի: Այս յարձակումը կը ճախողի և դարձեալ Գամօն կը բանտարկուի Մեթեսի դղեակին մէջ: Քիչ վերջ, զայն մահուան կը դատապարտեն չորս պատճառներով:

1.— 1905ին զինուած ապստամբութեան մասնակցած ըլլալուն համար:

2.— Երեսնի հրապարակին կողոպուտին մէջ բաժին ունեցած ըլլալուն համար:

3.— Միխակիլօվսքի հիւանդանոցէն փախչելուն համար և

3.— Կօյօրի ճամբուն վրայ կողոպուտ կաղմակերպելուն համար:

Հստ սովորութեան, վճիռը պիտի գործադըրուէր մէկ ամիսէն: Երբէք Գամօն այնքան ուրախ և անհոգ չէր եղած, որքան այդ ամիսը: Ընկեր կենացածէն ևս Գամօի հետ Մեթեսի դղեակը բանտարկուած էր: Ան կը յաջողի լամբի մը փոսին մէջ նամակ մը դնել ու Գամօին զրկել: Գամօ կը պատասխանէ հետեւալ կերպով:

«Դուշակելով՝ գտայ նամակից: Մահը կը դիմաւորեմ ամենայն հանդարտութեամբ: Գերեզմանիս վրայ խոտը կրնայ մինչեւ վեց մէթը բարձրանալը Անշուշտ օր մը չէ օր մը պիտի մեռնինք: Բայց կ'ուզեմ անգամ մըն ալ բաղդը փորձելի թերեւ կարինանք դարձեալ մեր թշնամիներուն վրայ իսընդգալ ես չլթայուած եմ: Որէ ինչ որ կ'ուզես ես ամէն բանի յօժար եմ»:

Փախուստի բոլոր միջոցները ապարդիւն անցան: Եւ սակայն փրկութիւնը կուգայ այնպիսի ձեւով մը, որ դժուար էր նախատեսել:

Ուսմանօթներու վեհագետութեան 300րորդ տարեգրձն էր, այս առթիւ, կայսերական հրովարտակով Գամօի մահուան գատիժը կը փոխարինուի քսան տարուայ տաժանակիր աշխատանքի:

1915ին, Գամօն Խարքովի թիարանը կը փոխագրեն, ուոր զայն կ'ենթարկին հասարակաց օրէնքին: Այստեղ տիրող բէժիմը սոսկալի էր:

Ամէն օր Երկար ժամեր, բանտարկեալները տամարնելի աշխատանքներ կ'ընէին: Հագուստ, ձերմակելուն կարել, կօշիկներ, կողովներ շինել ևայլու Այսպէս Գամօն կը հարկադրուի թշուառներու աշխարհին ներկայացնելուն հետ ապրիլ: Տիսուր տեսարաններ կը սահէն գործարանին ու բակին մէջ պարզելով հասարակ բանտարկեալներու կապիտ բարքերը Միւս կողմէ կը վախցուէր, որ Գամօի և վարչութեան միջեւ ընդհարում մը տեղի ունենայ, որովհետեւ, անտարակոյս այդ բոլոր անարգանքներուն Գամօն մահացու հարուածով մը պիտի պատասխանէր, որուն հետեւանքը գուշակել դիւրին չէր:

Քիչ ատենէն, բանտարկեալները կը սկսին
Դամօն յարգել. «Մեծ ժան» կ'անուանէին զայն Այս
տիտղոսը նուազ տաժանելի կը դարձնէր իր՝ կացու-
թիւնը:

Ապաքութեան հետ բախումներէ խուսարելու
համար, Գամօն միշտ գլխաբաց դուս կ'ելլէր, նոյն
իսկ ամենէն ցուցա օրերուն, որպէսովի «Շէֆերուն»
առջև գլխարկը հանելու պէտք չունենայ:

Այն հազուագիւտ տեսակցութեանց ատեն, որ
կ'ունենար իր մաերիմներուն հետ, Գամօն ինքնին-
քը ուրախ և եռանդուն ցոյց կուտար: Բայց իր
աչքերը լեցուած էին մեծ տիբութեամբ մը Յայտնի
էր, որ թիարանը զայն կը սպաննէր: Այնպէս կը
թուէր թէ իր մտքի պայծառութիւնը ու սրամը-
տութիւնը կարսնցուցած էր, որովհետեւ սկսած էր
փախուստի երկակայական ծրագիրներ պատրաստել:
Ով գիտէ ինչ վախճան պիտի ունենար այս մարտի-
րոսը, եթէ յեղափոխութիւնը չի կարենար բանտին
դուռերը խորտակել:

ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐ

Փետրուարեան Յեղափոխութիւնը, Գամօն ա-
զատութիւն միանյն ատեն տաժանելի փորձանք-
ներ բերած էր: Մոսկուա, Բեթրոկաստ պատելէ, քա-
ղաքական կեանքի խիստ յորձանքներուն մէջ մը-
խըճուելէ վերջ, Գամօն առաջին անգամ ըլլալով
կ'անդրադարնայ այն հակայ տարբերութեան՝ որ
կրած էր իր ուժը: Ինքնինքն հիւանդ, ընճուած
կը զգար: Կեանքի ամէն ճաշակ կորսնցուցած էր:

Լենին չատ մեծ ջանք թափեց, մինչեւ որ
կրցաւ Գամօն համոզել ինքնինքն ինամելու մա-
սին: Կովկասի ջուրերը զայն կը կ'աղջուրեն: Հարա-
րաւի արեկին ասկ, իր հրաշալի օրկանիզմը կը վե-
րակենդան անայ:

Գաղտնի աշխատանքի երկար տարիները, ամե-
նակարեսը կոխուերու շրջանները արգելք եղած
էին Գամօնի զաղափարական և ընդհանուր զար-
գացման: Բանտը, որ շատ մը պարաբի ընկերնե-
րու գաղտնի աշխատանքին համալսարանը եղաւ,
ոչինչ տուած էր իրեն, եթէ ոչ աննախոնթաց չար-
չարանքներու Բայց և այնպէս, յեղափոխական դա-
սակարգին յատուկ հզգիւտ գիտակցութիւն մը ար-
թընցուցած էին անոր մէջ, և օրուան քաղաքա-
կան գէպքերու մէջէն իր ուղղութիւնը ճշգելու-
կարողաւթիւնը: Անոր շատ բարձր պաշտօններ առա-
ջարկեցին, բայց ան միշտ մերժեց: Նատ համեստ
էր ան, և յայտնի էր թէ անբաւարար պատրաս-
տութիւն ունէր, իր ընկերները մեր երկին այնքան
բարդ պայմաններուն մէջէն առաջնորդելու համար:
Գամօն, որ միշտ փայլուն կերպով գլուխ կը հանէր
իրեն յանձնուած բոլոր գործերը, յանախ կարծես
ինքնավստահութիւնն անգամ կը կորսնցնէր: Ան
շատ դժուարութեամբ կ'իւրացնէ յարաբերութեանց
նոր մէջոցները կամ աշխատանքի նոր մէթոդները:

Նոյն իսկ քաղաքական պայմանագրի հակատին
վրայ, ան չէր գտնէր իր ճաշակին յարմար գործ
մը, որ իրեն անհրաժեշտ և անփոխարինելի ըլլալու-
զգացումը ներշնչէր: Ասոր համար, ան միշտ կ'ու-
ղէր վերադառնալ գէպի կոռուի հին ձեւերը, կ'ուզէր

Նոր մեթուներուն հետ գործածել հիներն ալ, որոնք իրենց օգտակարութիւնը ապացուցած էին: 1919ին Տէնիքինի դէպի Մոսկուա յառաջացած միջոցին, Գամօ, կուսակցութեան Կ. Կ.ի կողմէ հրահանդ կը ստանայ զինւորներ հաւաքելու, որպէսզի Տէնիքինի զօրքերը թիկունքն հարուածէ: Մեծ խընամքով կ'ընտրէ իր ընկերները, ամէն կարգի փորձերու կ'ենթարկէ և կ'ուղէ իւրաքանչւրը մօտէն ճանչնալ եւ վերջի վերջոյ լաւ կազմուած խումբ մը կ'ունենար: Այս մարդոց ամփոփ դասախոսութիւններ կ'ընէ անոնց սորվեցնելու համար թէ ինչպէս պէտք է պայթուցիկներ գործածել, գնդակներ արձակել, ելն:

Գամօ երկար խօսակցութիւններ կ'ունենայ իր ընկերներուն հետ, անոնց կը սորվեցնէ կոռուփի խօսմարին գաղտնիքները, կը պատմէ իր կեանքէն դըրւագներ, իր յեղափոխական փորձառութիւններէն դորս երիտասարդները մեծ հետաքրքրութեամբ մտիկ կ'ընէին,

Խումբը ծպտուելու համար պէտք եղած հաւգուստները, չպարները կ'առնէ ու Ասթրախանի ճամբով Պաքու կը մտնէ: Ասթրախանի մէջ, նաւ մը կ'առնեն, մէջը զէնք, միթքայէօզ, փամբուշտներ կը լեցնին ու դէպի բացերը կ'երթան, միշտ վախնալով որ կրնան Տէնիքինի պատերազմական նաւերէն մէկուն հանդիպիլ: Բայց բարերախտաբար առանց արգելքի կ'անցնեն ճամբորդութիւնը և խումբին անդամները Պաքու հասնելով, կը ցրուին գործառական թաղերու մէջ, և երբեմն բնակարանն իւ կոփական, ոստիկանութեան հետապութեան հետախուզէ:

Հսկողութենէն ազատելու համար:

Անոնց կ'արգիլուի փրոպականտի ուեէ աշխատանք տանիլ իրենց ստորերկրեայ խցիկներուն մէջ: Գամօ կ'արգիլէ անոնց նոյն խկ փողոց ելել:

Շատերը տեղական կեանքին չէին վարժուած և կրնային ձերբակալուիլ պղափի անխոհեմութեամբ մը կարմիր բանակը, այս միջոցին Ռսստովը գրաւած էր ու Արմաւելիթի վրայ կը քալէր: Խումբին գլխաւոր ջանքը, որ Տէնիքինի թիկունքը ոչնչացընել էր, կը ճախտէր, որովհետեւ թիկնապահ գունդուղուսիսք քաշուած էր:

Բայց Գամօն չուղեր հրաժարիլ իր նպատակէն: Չորս հոգինոց պղափի խումբ մը կ'առնէ և կ'որոշէ Վրաստանէն ու Սև Ծովին անցնելով, մինչեւ նովորոսիսք երթալ Գամօ կը ծպտուի, ու ինքաղինքը կը ներկայացնէ իրը Զիւլիւքզէի իշխանը: Փառաւոր «Ֆէրքէղիս» մը, կակուղ կաշէի կովկասեան մուճակներ ու փառայեղ մօրուք մը իրեն վեհապահ և վայելուչ երկոյթ մը կուտային:

Զանգակի երկրորդ ազգանշանէն վերջ, ժանտարմանները շոգեկառքը կը կեցնեն ու վար կը գնեն այն ամէն թուու մարգիկը որ Գամօի կը նմանէին: Բայց Զիւլիւքզէ իշխանը ոչ մէկ կասկած կ'արթնցնէ, և նոյն խկ ժանտարմաններու չէքը ներողութիւն կը խնդրէ իրմէ, շոգեկառքը ուշացուցած ըլլալուն Գամօն Թիվլիս կ'երթայ, Բայց ոստիկանութիւնը մոլերեցնելու նպատակով առաջին կայարանը կ'իջնէ ու Պաքու կը վերադառնայ: Պաքուի Մէնչէվիկ կառավարութիւնը այս ճամբորդութենէն տեղեակ էր:

Գամօն և իր ընկերները Պաթումի մէջ շագեկառքէն իջած միջոցին կը ձերբակալուին և կը բանտարկուին Գամօի ընտանի դարձած Մեթեփի դղեկին մէջ; Խոնաւ խցիկի մը մէջ բանտարկը ւած Գամօ զիստի ցաւ մը կ'ունենայ; Երկու ամիս վերջ աղատ կ'արձակուին, այն պայմանով որ 24 ժամէն Վրաստանէն հեռանան: Ալես կարելի չէր նոլորոսիսք երթալ: Գամօ Պաթու կը վերադառնայ: Կարմիր բանակի յաղթանակները գործաւորական թաղերու արամադրութիւնները զօրացուցած էին: Նրջանային Կօմիտէն կ'որոշէ օգտագործել կռուի խումբը, ապստամբութեան մը և Պօլէվիկեան պետական հարուածի մը համար: Գամօ խոշոր խումբ մը կազմելու և գործաւոր երիտասարդութիւնը հոն մտցնելու հրահանգ կը ստանայ: Այդ խումբին դաստիարակութիւնը կը յանձնէ իր կռուի խումբին անդամներուն, որպէսզի նորեկներուն սորվեցնեն «ապշտամբութեան արուեստը»:

Ասիկա իրեն համար անցեալի զարթնումն էր: Գամօ վայրկեան մը իսկ պարապ չէր, ամէն տեղ էր ան: ոչինչ կրնար՝ իր գիտակցութենէն խուսափիլ Ամէն շրջանակի աշխատանքին այնչափ լաւ տեղեալ էր, որքան նոյն շրջանակին պատասխանատու ընկերներու:

Նորեկները բաւական կը յառաջդիմէին, բայց բաւարար զէնք չկար: Այս բացը գոցելու համար, Ասթրտիսանէն քանի մը նաւերով հրացան և փառաշ բերել կուտան: Երբ Մուսավաթական կառավարութիւնը ժողովուրդին յայտարարութիւն մը կ'ընէ թէ Գործաւորներ ու քաղաքացեներ, պաշտպաննենք Պաթուն Կարմիր Բանակին դէմ: Գործա-

ւորներուն զէնքեր կը բաժնուին: Նախ Գամօի կաղմած մեծ խումբին կուտան և յետոյ գործարաններու աշխատաւորներուն:

1920 Ապրիլ 23ին գիշերը Մուսավաթական կառավարութեան անդամները կը փախչէին և վրաստան կ'ապաստանէին: Լուսաբացին խորհրդարանն ու փոխարքային տունը գրաւուած և կարդ մը թնամի զինւորականներ զինաթափ եղած էին առանց գնդակ մ'խակ արձակելու, կարմիր գրօշը կը ծածանէր Կարսի և Արտաղանի թնդանօթաձիգերուն վրայ: (Կարս և Արտաղան կասպից ծովու ամենազօրաւոր զրահաւորներն էին: Յաջորդ օրը, զրահապատ շուգեկառքեր և 2 օր վերջն ալ Պուտիէնիի հեծելազօրքերը կուգան: Պետական հարուածէ վերջ, Ատլը պէյճանի Կօմինիստ Կուսակցութեան կ. Կ.էն լուսած էր կռուի խումբերը:

Գամօ Մուկուա կը վերադառնայ և կ'որոշէ իրագործել երկար տարիներու իր երազը: Ենինի խրատներուն կը հետեւ, և կը սկսի պատրաստուիլ սպայակոյտի ընդհանուր Ակադեմիան մանելու համար: Բայց այս ծրագիրը չի կրնար իրականացնել: Դժբախտ արկածի մը հետեւանքով կը բաժնուի իր սիրելիներէն անվերադարձ կերպով: Պարոնը իր յուշերուն մէջ կը գրէ.

«Այս օրը, որ իրեն համար աղետաբեր պիտի ըլլար, ընկեր Գամօն իմ աշխատասենեակին մէջ խօսեցաւ ինձի իր անցեալին մասին: Ան բաւական չէր գտներ այն աշխատանքները, որոնք կը տարա-

ուէին տնտեսական մարզին մէջ:

Անիկա յեղափոխական փոթոքիկներու համար ստեղծուած էր, կուզէր Արեւելքի կամ Սրբումուտքի կարգ մը քաղաքներուն մէջ յեղափոխական շարժում պարաստել: —Այս գործին համար է որ ինքվինքիս կը խնայեմ — կը էր — և դեռ պէտք է 100 տարի ապրիմ ու պայքարիմ: Ո՞վ իմ կեանքիս արգելք պի՛ պի ըլլայ:

Ո՞վ կընալ խորհիւ, որ այս հերոսը, այս հշմարիտ յեղափոխականը, որ ամենասուկալի հալածանքներուն դիմադրած էր և իր առողջութիւնն ու եռանդը պահած՝ քանի մը ժամէն, պարզ արկածի մը հետեւանքով պիտի մեռնէր:

1922 Յուլիս 14, երեկոյեան ժամը 11ին, Գաւածո հեծելանիւով Վրիխքայա փողոցին զարիվարը կիջնէր: Հեռուէն ինքնաշարքի մը փողին ձայնը կը լսէ: Գամօ, որուն մէկ աչքը լաւ չէր տեսնէր, սըխալ քայլ մը կառնէ և դժբախտ պատահարի մը բերմամբ, սուր քարի մը վրայ կիյնայ և ուզեղը վնասուելով երկու ժամէն կը մահանայ:

Թիֆլիսի պրոլետարիատը, իր այնքան ժողովրդական ու այնքան սիրուած հերոսին փառայեղ թաղում մը կը կատարէ: Բաղմաթիւ աշխատաւոր ներ թագաղին կը հետեւն:

Մարգիկ շատ գրած են ու պիտի գրեն Գամօի մասին: Ան կը ներկայացնէր կուսակցութեան մարտիկի տիպարը, և անլիներ ու խոհուն յեղափոխականը: Ան իուսական առաջին յեղափոխութեան

պտուղն էր, կուսակցական շարժման ամենալաւ ներկայացուցիչներէն մին:

Իր ընկերներուն վրայ շատ մեծ ազդեցուաթիւն ունէր և իր կոուի խումբը, միշտ կուսակցութեան ձեռքին մէջ զօրաւոր զէնք մը եղաւ:

Գամօն կը կըէր նաև արտասովոր յանդբանութիւնն, բարձր բարյական, պողպատէ կամք կուսակցութեան փորձառու անդամի մը կատարեալ կարգապահական ոգին:

ԳԱՄՈՒ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԱՌԹԻՒ

I

1897ական թուականներուն, Սուլթանական թուրքիան և Զարական Ռուսաստանը յանցապարտ մրցման մէջ էին Հայ ժողովուրդի բնաչնչման շուրջ Ռուսականը՝ Թրքահայաստանը իսկ երկրորդը՝ Ռուսահայաստանը Հայերէ դատարկելու ռճբապարտ քաղաքականութեան կը հետեւէին:

Ռուսաստանը գարձած էր ժողովուրդներու հսկայ բանտ մը: Զարական աշխարհակալութիւնը, ոչ միայն կը ճնշէր իր անհմաններուն մէջ ապրով տանեակ մը ազգութիւնները, միենոյն ատեն բուն Ռուսաստանին գիւղացիութիւնն ու բանւորութիւնը հասցուցած էր արիւնաքամ վիճակի:

Հոն, ճնշուած ազգութիւններու ազատագրական շարժումը, անբաժան մէկ մասը գարձաւ Ռուս գիւղացիութեան և բանւորութեան մղած Առցիւլ Դէմոկրատական յեղափոխական պայքարին տապալելու համար ձարական ինքնակալութիւնը:

Ճնշուած Հայն ու Վրացին, շահագործուող ռուս գիւղացին և բանւորը, հանրապետական յե-

ղափոխական ազատ Ռուսաստանի մէջ կը տեսնէին իրենց ազատագրման միակ միջոցը:
Գամօն, ազգային և դասակարգային այս պայծառ գիտակցութեամբ է որ կը մասնակցի ինքնակալութեան դէմ մղուող սոց. դէմոկ. շարժման:

* * *

1917ի Մեծ Հոկտեմբերին, Կովկասի ճնշուած ազգերը և Ռուսաստանի շահագործուող զանգուած ները ձեռք ձեռքի տուած, վշրեցին ձարերու և շահագործողներու ազգային ու լնկերային կապանքները:

Գամօնի ազգին ամենաերջանիկ մասը, Խորհ. Հայաստանի մեր ազգակիցները, Հայ ցեղի ստեղծ ծագործական մեծ ունակութիւնը ի գործ կը գննի, զարգարելով Խորհ. Հայենիքի կուրծքը երկնահաս զէնքերով, աշխարհահռչակ գործարաններով, լոյսի և մշակոյթի հսկայական հաստատութիւններով:

II

Այս երկրի արար ժողովուրդը, նոյն հերոսութեամբ ինչպէս մեր ժողովուրդը, և արժէքաւոր տալով, ինչպէս մենք, կը շարունակէ իր աշուած ազգին ազատագրական շարժումը:

Երկար տարիներ շարունակ Հայ ազգը միասնական պայքար մղած է արար ժողովուրդին հետ, Անդքէմ Թրքական բռնակալութեան: Իսկ այսօր Աւարք և Հայ ժողովուրդներու հասարակց թշնամի բար և Հայ ժողովուրդին համար վարչութեան մասնակի ԱրԱՅ. ԱրԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԳՐԱԴԱՐԱՆ ԲԻBLIOGRAPHY ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԽՈՎՃԵ



Ո՞չ, Փրանսական ճնշողական քաղաքականութեան գործակալներ, մեր ժողովուրդը տարիներ շարունակ Արար ժողովուրդին նման իր մորթին վրայ կը զգայ ձեր աշխարհակալութեան ճնշումն ու շահագործումը:

Ո՞չ, Մուսովինեան ներկայացուցիչներ, Հայ ժողովուրդը Եթովպիացիներուն չափ գիտէ ձեր բարբառոսութեան անարդ շահագործման անամօթութիւնները:

Ո՞չ, և դուք, օսար Փաշխոսներու հայ աժան մունետիներ, մեր ժողովուրդը չեք կարող խարեւ:

Մեր ազգային առաքինութիւններուն էն մեծը ազատութեան սկզբունքն է. մէկ միլիոն մեր ազգակիցներու արիւնով սրբագործուած այդ վսեմ գաղափարին չենք դաւաճաներ:

Մենք Արար ժողովուրդին հետ ենք:

Մենք Սուրիոյ ազգային անկախութեան կողմանակիցներ ենք:

Հ. ՊՕՅԱՃԵԱՆ

Հալէպ, 10 Հոկտ. 1937

25

1p

Ա. ԳՐԱՑԱՆԿ

Ժ. ԱՍԱԼԻՆ	Մարքսիզմ եւ Ազգային Գաղութային Հարց	20 դր.
»	ԽԱՀ. Միութեան Աստվածադր.ը	7 »
»	Լենինիզմի Հարցերը	40 »
Յ. ԷՆԿԵԼՈ	Ընտառիկի մասնաւոր սեփականութեան եւ Պետութեան ծագումը	15 »
»	Դրադացիսկան հարցը Թրամադրում եւ Գերմանիայում	2 »
»	Անի - դիւրինգ	30 »
»	Բնութեան Տիալեկիկան	40 »
Մ. ԿՈՐԿԻ	Կյիմ Սամօվիմի կեսմբը	20 »
ՅԱՐ. ՀԱՇԵԿ	Քաջ Զինուր Շվեյչի Սրկածները	20 »
Ա. ՇԶԵԴՐԻՆ	Մի Քաղաքի Պատմութիւն	15 »
»	Հերոսական Սպանիսն	6 »
»	Հերիաքեներ	15 »
ՄՈՒՐԱՅԱՆ	Քետր Երկեր	25 »
ՀՕՆ. ԲԱԼԶԱԿ	Հայր Բօրիօ	20 »
Գ. ՖԼՈԲԵՌ	Տիկ. Բոլյարժէ	20 »
ՍԷԿԱԼ	Քաղաքանականութեան մասնաւոր դասընթաց (2 համnr)	20 »
ԼԻՕ	Թրժահայ յեղափոխութեան գաղափարաբանութիւնը (2 համnr)	28 »
Պ. ՄԵԾՈՒՄԵ	Կարմեն Կողոմբա լրիս	15 »



